

Ս Ի Ո Ն

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՕՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՀՐԱՑԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱԴԷՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ

Ն Ո Ր Շ Ր Զ Ա Ն

Տ Պ Ա Ր Ա Ն Ս Ր Բ Ո Ց Յ Ա Կ Ո Վ Բ Ե Ա Ն Ց

Ե Ր Ո Ւ Ս Ա Ղ Է Մ

Ս Ի Ո Ն

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՕՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՅՈՆԱԿԱՆ ՀՐԱՑԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱԿԷՄԻ ՀԱՅ ՊԱՅՐԻԱՐԲՈՒԹԵԱՆ

ԲՈՂԱՆԳԱԿՈՒԹՅՈՒՆ

	Երես
ԽՐԱԿՐԱԿԱՆ	
— «Կեռ աւելի՛ եւս շարունակի ընթերցումդ...»	* * * 97
ԲԱՆԱՍՏԵՂՇՄԱԿԱՆ	
— Մրտի բաժակ.	Արսէն Երկաթ 101
ԿՐՕՆԱԿԱՆ	
— «Գող եղի մեղաց, գող կորսեսեան, գուբ ինձ փորեցի».	102
ՊԱՏՄԱԿԱՆ	
— Ս. Յարութեան սաճարի շինութեան եւ նաւակասեաց նազարհինգհարիւրամեայ տարեդարձը.	Մ. Ե. Ն. 106
— Իպլեցները եւ անոնց շինած եկեղեցին.	Մկրտիչ Եպս. Աղաւանդի. 109
ԴՐԱԿԱՆ	
— Մոռցումս բաներ.	Յ. Օշական 113
ԵՐԱԺՇՏԱԳԻՏԱԿԱՆ	
— Հայոց առողջամական դրուիւնը.	Թրգմ. Գասպ Կրդ. Թումանյան 118
Միւռնոթհնէք Անթիլիասի մեջ.	126
Ս. ՅԱԿՈՒԻ ՆԵՐՍԷՆ	
— Ամսօրեայ լուբեր.	127

Ս Ի Ո Ն

ԲԱԺԱՆՈՐԳԱԳՐՈՒԹԻԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Բարբերիչներու համար ՍԻՈՆի Տարեկան բաժնեգրին է
Անդ. Շէլք 6 (Ամեր. Տուր 1.50) կամ անոր համարժէքը.

Ինքնուրույն կամ վեցանետյ բաժանողագրութիւն չկայ.
ԲԱՆԱՆՈՐԳԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆԽԻԿ Է

Հասցէ՝ Rédaction de la Revue Arménienne ՅՅՈՈ
Patriarcat Arménien
JÉRUSALEM — Palestine

Ա Ջ Դ

Արտասահմանի բոլոր գրավաճառներէն, ազգային մարմիններէն եւ
անհատներէն կը խնդրուի գիրքերու ամէն ապսպրանքներու եւ դրամական
առաջումներու համար ուղղակի դիմել սպարանքի հետեւեալ հասցեով. —

Direction de L'Imprimerie Arménienne
Jérusalem - Palestine

Ս Ի Ո Ն ՆՈՒԻՐՈՂՆԵՐ 1936-Ի ՀԱՄԱՐ

Մեծ. Տիար Վարդան Պարծանքեան՝ Սելանիկէն.

10 օրինակ. ի՞ր յարմար դատած վայրերուն:

Մեծ. Տիար Զարմայր Քէշիշեան՝ Գաւիթէն,

Վ. Սիվրիսարեանի՝ Մանչեսթր. — Մ. Քէօլէեանի՝ Պոլս:

Արժ. Տ. Վահան Քնյ. Ղարախանեան՝ Նոր-Ջուղայէն,

3 օրինակ. Նոր-Ջուղայի Արուշաղ, Սինգան

եւ Մամուլիայ գիւղերու դպրոցներուն:

Մեծ. Տիար Անդրանիկ Կէնճեան՝ Յրանսայէն,

9. Բենեամին ժամկոչեանի Պէյրութ:

ԼՈՅՍ ՏԵՍԱԻ

ԳԵՐ. Տ. ՄԿԻՏԻՉ ԵՊԻՍԿ. ԱՂԱԻՆՈՒՆԻԻ

ՍՈՒՐԲ ԵՐԿՐԻՆ ՍՐԲԱՎԱՅՐԵՐՈՒ ԱԻԱՆԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԷՁ՝ ԺԷ+458

ԳԻՆ՝ ԵՐԵՔ ՇԷԼԻՆ



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

“ԴԵՌ ԱԻԵԼԻ ԵՒՍ ՇԱՐՈՒՆԱԿԷ ԸՆԹԵՐՑՈՒՄԴ...”

(ՉԱՏԿԻ ԱՌԹԻԻ)

Եզրիչէ, Վարդանանց Պատմիչը, կարճ դրուագ մը կը հիւսէ իր զբօնն առաջին Յեղանակին վերջերը, որ սքանչելի կերպով կը ցոյացնէ ոչ միայն Ոսկեմատենին ամբողջ ոգին, այլ նոյն ատեն ընդհանուր այն մտայնութիւնը՝ որով հրահրուած էր բովանդակ Հայութիւնը այդ թուականին, Հաւատքի և Հայրենիքի պաշտպանութեան մահու և կենաց այն օրերուն:

Յազկերտ Բ., կ'ուզէ ըսել ան, Սասանեան գերիշխանութեան տակ և մերձ ապրող բոլոր ժողովուրդները կրօնապէս միատարր գանգուածի մը վերածելու իր մտեռանդութեանը մէջ օրէ օր աւելի դայրագնած, երբ տեսաւ թէ դէպի Հոնաց կողմերն ունեցած իր նուաճումները և Հոռոմներուն հետ կնքած խաղաղութեան դաշնագրի պահպանումին երաշխիքը աւելի հաւանականութիւն կը ներշնչեն իր ծրագրին յաջողութեանը, բարձրամիտ հպարտութեան նուազներու մէջ, սկսաւ ստիպատութեան ևս դիմել — ինչպէս առհասարակ կ'ընեն այդպիսի հոգեվիճակի մէջ գանուողները. քրիստոնէից զգացումներուն վրայ ազդելու դիտումով՝ ծիծաղելի կողմեր կ'ուզէր գտնել անոնց հաւատքին մէջ. զոր օրինակ, կը ցատկատէր, կ'ըսէ, թէ Բ'նչպէս իբրև Աստուծոյ կը հաւատան անոնք տանջուած, խաչուած, մեռած և թաղուած մէկու մը: Հրապարակաւ կը նախատէր և ծաղրանքի առարկայ կ'ընէր Քրիստոսի անունը և Քրիստոնէութեան գաղափարը: Անգամ մը, «ցնորաբան գանդանչանք»ի իր մէկ այդպիսի վայրկեանին, Գարեգին անուն դեռատի հայ նախարար մը, որ զինքը լսողներուն մէջ էր, քաջութիւնը ունեցաւ հարցընելու իրեն. — «Բայց դուն ուսկի՞ց իմացած ես այդ ամէնը, Տէր Արքայ»: — «Ե՛մ առկա կարգացին ձեր մոլորութեան գիրքը». եղաւ բռնակալին պատասխանը: Երիտասարդ հայը համարձակութիւն զգաց այն ատեն նորէն յարելու. «Ինչո՞ւ մինչև այդ տեղ կարդալ տուիր. դեռ աւելի ևս շարունակէ ընթերցումդ, ու պիտի իմանաս անոր յարութիւնը, շա-

66



տերուն յայտնուիլը, երկինք վերանայլը, Հօրը աջակողմը նստիլը, երկրորդ զալուստի մը իր խոստումը, արդար դատաստանին հատուցումը», և այլն:

Այսպիսի խօսքեր, այդպիսի ուժգնութեամբ ըսուած, կատարութեան կրակին վրայ նետուած ճարպի կտորուանք միայն պիտի ըլլային անշուշտ. և արդարև կտրիճ Հայը իր մահովը քաւեց իսկոյն իր յանդգնութիւնը: Իր արիւնը նախերգանքը եղաւ ազգովին ընդհուպ կատարուելիք մեծ նահատակութեան. իր մանրադէպը յառաջաբան նախանկարը՝ ճոզկոտ պատերազմա՛ի հրաշալէպ յուշադրքին. իսկ իր հաւատքն ու մտածումը, հասարակաց զգացումն ու նըշանաբանը արդէն իր ժողովուրդին սրտին ու կեանքին, եղաւ նաև՝ յետոյ ընդմիշտ՝ համոզումին հանգանակը անոր ապագային:

Ո՛չ. գերեզմանը վերկակէտը չէ՛ Գրիստոսի կեանքին:

Մէկ կողմ կը դնենք աստուածաբանութեան և աւետարանական գիտութեանց այս մասին դասաւորած փաստերը, որոնց հանդէպ չի կրնար բոլորովին անզիջող ըլլալ ամենէն դատան սկեպտիկն անգամ. ու հարցին կը մօտենանք լոկ բարոյական տեսակէտէն, այսինքն ուղղակի կեանքին ճամբով:

Օրէնքներու սկզբունքը միւնոյնն է հոգեկան և բնական ոլորտներուն մէջ հաւասարապէս. որ և է կառուցուածք՝ հաստատուն և տեական լինելու համար՝ պէտք է կանգնի ամուր հիմի վրայ: Փխրուն ու փուտ քարը չի կրնար իր վրայ բարձրացընել մեծազանգուած ծանր շէնք: Այսպէս, առասպելն ալ, խաբուած սրտի սխալանք կամ խաբող մտքի յերիւրանք — երկու պարագային ալ՝ ոչ ճշմարտութիւն — պիտի չկարենար երկար դարեր իբր խարխիս ծառայել ծանրակշիռ և կարևոր նետանքներով արդիւնաւորուած գործի մը, որ Գրիստոնէութիւնն է:

Ամբոխէն մոռցուած, իրեններէն անտեսուած, իշխանութիւններէն պատժուած, մահերուն ամենէն անարգագոյնովը գերեզման իլուցուած մարդու մը յիշատակը անկարելի է որ ունենար այն ծաւալուն բեղնաւորութիւնը և յարանուն կենդանութեամբ միշտ վերանորոգուած և բազմապատկուած այն վիճակը, որ քրիստոնէական կեանքը, քրիստոնէական գիտութիւնն ու բարոյականը, քրիստոնէական քաղաքակրթութիւնը, ի մի բան՝ Գրիստոնէութիւնն է անա:

Գրիստոս չէ մեռած. ուրիշ խօսքով՝ որչափ իրականութիւն է անոր իր մահը, նոյնքան իրականութիւն է նաև յարութիւնը. այս էր իր աշակերտներուն համոզումը. այս եղաւ առաքելական քարոզութեան առանցքը և, ի վերջոյ, Գրիստոնէական Եկեղեցիին հիմը:

Այս հաւատքը դարերուն հետ միշտ աւելի խորացաւ և ընդարձակուեցաւ սիրտերուն և միտքերուն մէջ. ոչ թէ որովհետև հեռաւորութեան մշուշին մէջ պատմական տպաւորութիւններուն անզայտացումը հետզհետէ դժուարացնելով մանրամասնութեանց ճշգրտումը՝ թոյլ տուաւ որ զգացումներն ու երևակայութիւնը աւելի ազատ թափով գործեն ենթադրութիւններու գետինին վրայ — ու պատահածը ասոր հակառակը միայն պիտի կրնար ըլլալ — այլ որովհետև իբրբոլ յաջորդող սերունդները, զործը իր արդիւնքէն դատելու տեսակէտին կապուած, միշտ աւելի իմաստութիւն նկատեցին խնդիրը գործնական չափանիշով մը կշռելու կերպը:

Սիրտերն ու միտքերը նոյն չափով զբաղեցան անով, այդ խնդրով. որովհետև որչափ զգացում մը՝ նոյնչափ և սկզբունք մըն էր ան. իրական և հոգեկան, բարոյական և վարդապետական հաւասարապէս, էութեամբն ու բնութեամբը միանգամայն: Ան'որ համար է որ Գրիստոսի յարութեան, և յետոյ, անոր հետեւաբանութեամբ, Գրիստոսով յարութեան զազափարը, ինչպէս պատուանդանը եղաւ կրօնքի մը, նոյնպէս նաև կուտանը դարձաւ փիլիսոսփայութեան մը:

Սէրը կրնայ խոցուիլ՝ բայց չի մեռնիր. անա՛ զգացումը՝ բարոյականի իր ամենէն յստակ իմացումին մէջ. ճշմարտութիւնը կրնայ ստեպ տարակոյտներու կամ տարակոյտներէ զարնուիլ, բայց ատոր համար ոչինչ կը պակսի իր արժէքէն, ընդհակառակն. զի ոչինչ այնքան կրնայ ծառայել ճշմարտութեան՝ որքան տարակոյտը. անա՛ւասիկ սկզբունքը:

Գրիստոս՝ գերագոյն սէրը և գերազանց ճշմարտութիւնը եղաւ, և այս՝ ոչ միայն իր անձին այլ նաև մեր կեանքին մէջ: Ոչ մէկ կրօնքի մէջ զգացումն ու սկզբունքը, սիրտն ու միտքը, սէրն ու ճշմարտութիւնը այնքան ճշգրտօրէն ներդաշնակուած են իրարու հետ, այնքան սերտիւ արուցուած իրարու մէջ, որքան Գրիստոսնէութեան մէջ, որ, այսպէս՝ բարոյականի և իմաստութեան հրաշալի միաւորում, զգացուած և հասկցուած կեանքին բարձրագոյն խորհուրդը, կրօնքներուն կրօնքը եղաւ իրօք և իրաւամբ:

Ա՛յս է պատճառը որ կը հաւատանք թէ՛ Նա՝ որուն անձը այս ամէնուն սկիզբն ու լրումը հանդիսացաւ, և որմէ՛ այդ կեանքն ու կրօնքը ստացան, մին՝ իր օրէնքը և միւսն իր ներշնչումը, չի կրնար աւարը դարձած ըլլալ մահուան:

Գերեզմանը ոչ թէ վերջակէտը, այլ՝ համեմատաբար աւելի ճիշդ պիտի ըլլար ըսել՝ սկզբնակէտը եղաւ Գրիստոսի կեանքին: Կը հաւատանք ասոր, որովհետև կը հաւատանք թէ Գրիստոսի յարութիւնը Գրիստոսնէութիւնն է նոյն իսկ: Գրիստոս յաւերժօրէն կ'ազդէ Գրիստոսնէութեան մէջ՝ իր աստուածային խորհուրդին բովանդակ մեծութեամբն ու զօրութեամբը. ինքն է որ ծնունդ կուտայ այն բոլոր յեղաշրջութիւններուն ու յառաջիկութեանց, որոնք մարդկութիւնը թերևս ստեպ ծանր բայց միշտ ապահով ցնացքով մը զէպի լուազոյնը կը տանին. իր ոգին է որ, ինչպէս ի հնումն՝ երկար դարեր՝ դիւցազնական առաջինութեանց ուղղիչ ոյժը եղաւ սուրբերու և արդարներու խղճին մէջ, այսօր ևս՝ սրբութեան և արդարութեան զազափարականովը կը վարէ մարդկութեան կեանքը, յօրինուածեալ կարգաւորութեան ամէն վայրկեան աւելի ընդարձակուող արդիւնքներով: Գութը, քաղութիւնը, մաքուր զարգացումը, գաստիարակութիւնը, անշահադէտ դիտութիւնը, որոնք հետզհետէ աւելի մեծ չափով կը բարեբարեն մարդկային ճակատագրին, զործն են իրմով պայծառացած խռչակներու:

Գժբախտներու, տկարներու, ինկածներու անհուն բազմութիւն մը՝ բովանդակ աշխարհին մէջ՝ ամէն օր իր անուան տակ կը գտնէ իր կապտոյնն ու սփոփանքը: Լոկ իմաստունի մը, միայն բարոյախօսի մը, սոսկ հանճարի մը, նոյն իսկ մարդաբէի մը անձովը կարելի չէ բացատրել այս ամէնը. այդպիսիները շատ անցած գացած են պատմութեան հորիզոններուն առկէն, առ առաւելն լուսաւոր գիծեր թողլով իրենց ետէն: Գրիստոսի անունը արևով ու զօրութեամբ լեցուն կեանքն իսկ է, որ կը լեցնէ աշխարհն ու մարդկութիւնը:

Առանց Գրիստոսի աստուածային և կենդանի ներկայութեան հաւատքին՝ անկարելի պիտի ըլլար հասկնալ քրիստոնէական կեանքն ու իրականութիւնը:

ԶԳրիստոս ըմբռնելու համար ուրեմն պէտք չէ համագրաւուիլ միայն իր չարչարանքներուն և մահուան մտածումով, կանգ առնել խաչին ու գերեզմանին առջև. հարկ է աւելի առաջ երթալ, և դիտել զինքը իր միւս կեանքին, իրմով վերարդարողուած կեանքին մէջ: Անհրաժեշտ է աւելի ևս շարունակել ընթերցումը...

Իրաւունք ունէր մանկահասակ հայ նախարարը հաւատքի այդ շեշտը դնելու Յազկերտի ճակտին նետած իր հարցումին, աւելի ճիշդ՝ պատասխանին մէջ:

Իբրև մօտէն իրազեկ մէկը Տիգրանի արքունիքի ներքին դրութեան և Սասանեան Հայրստութեան քաղաքական կացութեան՝ ան զիտէր անշուշտ թէ այդ պետութիւնը իր դէպի նուազում միտող այն ատենի վիճակին մէջ ալ որչա՛փ ահեղ զօրութիւն մըն էր դեռ. իսկ իբրև իր ազգային իշխանութեան մէկ ներկայացուցիչը՝ խելամուտ էր անտարակոյս զինուորական միջոցներուն, զորս Հայ ժողովուրդը կրնար այդ միջոցին տրամադրել ինքզինքին, պարսկական լուծին տակ, Բայց այս ամենէն աւելի վերահասու էր անիկա սա ճշմարտութեան թէ նիւթէն վեր գաղափարը կայ, աւելի հզօր, և թէ թիւին մէջ չէ որ ոյժը կը բովանդակուի անպատճառ. Փրկչին խաչէն ու դազադէն անդին անոր յարութեան փառքը կը տեսնէր ան. ու հայածանքներուն և թշնամութեանց մէջէն՝ որոնք սկսէր էին արդէն այդ միջոցին կրակէ շրջանակի մէջ առնել իր ազգն ու հայրենիքը, ան կը նշմարէր մշտանորոգ վերկենցադուսի պատկերը, որ իր մոխիրներէն վերածնունդ փիւնիկին խորհրդանշանովը կը լուսաւորէր այրեացաւեր տիրութիւնները:

Կը հաւատար Գրիստոսի յարութեան և ատով նոյն իսկ Գրիստոսով անմահութեանը իր ժողովուրդին. երկու փաստերը իր մտքին մէջ դէմ կուտային իրարու, իր սրտին մէջ վեր բռնելու համար հոգևոր և գաղափարական ճշմարտութեան մը սրբութիւնը:

Նոյն հաւատքը, Գրիստոսի և Գրիստոսով յարութեան միևնոյն համոզումը չէ՞ որ կ'ողորէ ցասօր մեր ազգային և կրօնական կեանքը: Ո՞ր ազգ մեզի չափ զիտակցօրէն պիտի կարենար Առաքեալին հետ ըսել իր խղճին խորէն. «Զչարչարանս Գրիստոսի ի մարմնի իմում կրեմ». իրեն համար չէ՞, իր դատին՝ իր մտատիպարին համար չէ՞ որ հալածուեցանք, տանջուեցանք և չարչարուեցանք ժամանակի երկար տևողութեան մը ընթացքին, և զօրհանապազ: Բայց ո՞րն է այն ժողովուրդը, որուն համար այնքան իրաւամբ կարելի լինէր ըսել. «Յոյս նոցա լի է անմահութեամբ». ե՞րբ, իր ա՛յնքան տոււայտանքներուն մէջ, այս ազգը ո՞ր մը կրցաւ զգալ յոյսին նուազումը իր հողիին մէջ: Եւ ո՞ր ազգին համար, աւելի քան մեզի համար, արդարութիւն պիտի ըլլար անդրադառնալով ինքն իր վրայ ըսել ինքն իրեն. «Եթէ չարչարանացն կցորդ լինիմք, և փառացն հազորդ լինելոց եմք». և յետոյ «Յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգևեաց»:

Այո՛, իր վրայ մեր հաւատքին մեծութիւնն է որ մեր մէջ կը շինէ գօրութիւնը հաւատքին՝ մեր վրայ:

Հայ ժողովուրդ, ի սփիւռս աշխարհի հալածական, հողմակոծեալ, և շարշարալից կեանքիդ մէջ ալ, գերեզմանին խորհուրդը թող չմթագնէ սրտիդ լոյսը. շարունակէ՛ ընթերցումդ... մահէն և թաղումէն ետքը յարութեան ճըշմարտութիւնը կայ դեռ. թո՛ղ չմեռնի հաւատքը քու մէջդ այդ մասին:

«Փա՛ռք յարութեան քո, Տէր»։ Երգէ այդ փառքը, անոր մէջ դուն երգած պիտի լինիս նաև քու յոյսիդ փառքը...:

* * *



ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

Ս Ր Տ Ի Բ Ա Ժ Ա Կ

Կոսրած բաժակ լեցման երէկ արեւներու բոքր գինիէն,
Երբոր իյնաս սիեզերքի կախարդական սեղանէն վար,
Սի՛րս իմ խորունկ, ո՞ր ասդին մէջ քու երազներդ պիտի վառեն
Իրենց գոյները բոցահուր ծաղիկներու պէս անհամար...

Ո՞վ, գիւտերին մէջ ունկրնդիր աստղային հծծիւններուն՝
Պիտի լըսէ քու բարախումդ, անհունի թեւ սարսըռագին,
Որո՞ւն երթները ծարաւի պիտի խըմեն ջինջ արեւուն
Գի՛նիմ՝ գուցէ դեռ չի մարած ծաւի բիւրեղը բաժակին:

Ա՛ն, այն ասեմ, այդ ռոպէին, խորհուրդի պէս յաւերժական
Նորէն քու մէջըդ առքըսէ՛ր լուսահոս ակը բերկրանքին,
Ու վերքսին պրսակուէ՛ր ծաղիկներէն որ թօւնեցան,
Ու վերքսին քեզ օրօրէ՛ր յիշատակի լոյս մեղեդին...

Ու ձեռք մը քեզ թո՛ղ վերցընէ՛ր, կոսրած բաժակ լուսածոռան,
Սի՛րս իմ, օրուն գերդ ուղեւոր մը ծարաւի խոնարհեցայ,
Գի՛նովութեան իր կարօտին, բախանձանքին իր անսահման,
Ու նորէն տե՛ղ մ՛ունենայիր սիեզերքի սեղանին վրայ...:

ԱՐՄԷՆ ԵՐԿԱԹ

ԿՐՕՆԱԿԱՆ(*)

«Գող եղէ մեզաց, գող կորսեանց, գող ինձ փորեցիս
ՇՆՈՐԱՆԻ»

Այս երեք կարճ սողերուն մէջ կը խըրտացնէ Շնորհալի՝ մեղաւորին հողիին պատկերը, այնպէս՝ ինչպէս ինք մեղաւորն իսկ կը տեսնէ զայն: — Երևակայեցէ՞ք մարդ մը, որ աւերակի մը առջև կեցած, տըրտաւ, խելակորոյս կը նստի անոր: Միծաղկոտ բլուրի մը կողին վրայ, լայն տեսարանի մը առջև, այրած՝ ինքն իր վրայ կործանած շէնքի մը բեկորներուն կոյտն է ան: Իր շուրջը, ուր ճուխի հոտ մը կ'ըզգացուի տակաւին, ուր բաւական անդին, ուր թռած մարած խանձողներ կ'երևին ճգմուած կանանչներու վրայ, տխուրթիւն մը կախուած է. բայց աւելի անդին, աւելի հեռաւոր սահմաններու վրայ, ուր գարնան աղաւթութիւններուն մէջ, կարծես պար բռնած են ծաղիկներով զարդարուած ծառերը, խայտանքի մէջ է բնութիւնը:

Ի՞նչ էր այդ շէնքը, որուն փլատակներուն տեսարանը հիմակ այնքան ընկճեր է զինքը. իր ցանքերովն ու շխատութեամբը, իր խնայողութիւններուն արդիւնքովը կառուցած էր զայն՝ գրեթէ օչինչէն, վասնզի ոչ մէկ ժառանգութիւն կանխաւ չէր տիրացուցած զինքը օչ մէկ բախտի, և ինչ որ ունեցած էր՝ ունեցած էր իր զուտ անձնական ճիգովը միայն: Ու տակացած էր ան այդքան տառապանքի և յոգնութեանց, ապապայի ու նախահազութեամբ: Այդ տունը իր բոյնը պիտի ըլլար. հոն պիտի բնակէր վաղը զեռ նոր կարմնիւրք իր ընտանիքը. այդ բանին համար տեսած էր ամէն պտտաստութիւն. և ահա, երկար տարիներէ ի վեր երազուած երջանկութեան մը նախօրեակին, յիմարական և չխոստովանուելիք անխո-

հեմութեան մը զոհ կ'երթար իր ամբողջ մտածմունքին, եռանդին և զոհողութիւններուն պտուղը: Շէնքի մը աւերակէն աւելի՝ երազի մը փլատակին առջև կանգնած էր ան: Կրնար խորհիլ թէ նիւթականը անկարելի պիտի չըլլար թիրեւս նորէն ունենալ, քանի որ երիտասարդ էր զեռ. ու բարոյականի կարցն էր մանաւանդ որ կը տանջէր զինքը. իր պատիւը, իր պատիւը, մ'ոյ էր իր ամենամեծ մտահազութիւնը. ի՞նչ պիտի ըսէին, ի՞նչ պիտի խորհէին հիմակ իրեն համար ուրիշները: «Ի՞նչ ըրի, ի՞նչ պէտք էր ընէի, ի՞նչ դրութեան մէջ ձգեցի այսպէս ես ինքզինքս, ի՞նչ պէտք է ընեմ հիմա!»:

Դիտեցէ՞ք որ այս տրտում դէմքին վրայ գիծ մը կայ, որ սիրելի կ'ընծայէ զայն. ուրիշներ այդ դրութեան առջև թիրեւս աղէտաւոր միջոցներու զիմէին. ինք չի կորսոյցներ ինքզինքը, ու կը մտածէ վիշտին առջև. քաջ և ազնիւ մարդն է ան:

Ճիշդ այս է՝ իր ըրածին հետեանքին առջև շուրտած մեղաւորին վիճակը, իմ խօսքը հոս այնպիսիներուն համար չէմ, զորս մեղքը իր ամէն մէկ հարուածին տակ աւելի կը թմրեցնէ՝ կ'անզգայացնէ, որոնք անկումէ անկում կը գլորին ամէն վայրկեան, տիգրիսի մէջ ինկածին նման ամէն շարժումի աւելի խրուելով դէպի խորը գայտին. անոնք, Ս. Հոգիին զէմ հայհոյողներն են, որոնց համար փրկութեան ամէն յոյս անցած գացած է այլ ես. որոնք աննշացած՝ քարացած են այլ ես, անընդունակ որ և է վերակենդանութեան, և որոնց միակ ծառայութիւնը ուրիշներու համար զգաստացուցիչ օրինակ լինելը պիտի ըլլայ այլ ես: Կորսուած գրամը գլտանուեցաւ աղքատ կնոջը աւլտուքին մէջ, որովհետև արքայական պատկերին զիծը բոլորովին սրբուած չէր պղինձին վրայէն. կորսուած օշխարը կարելի եղաւ նորէն գտնել, որովհետև հովուական սրինգին անուշութիւնը իսպառ չէր ջնջուած իր յիշողութեանը մէջ, ու թէև լեռներու անելին մէջ մոլորած՝ յաճախ ետ կը գտնար ու կը մայրէր զէպի իր փաբախը. ու անառակը կըցաւ նորէն գտնել հայրենի տան ճամբան, քորովհետև միտքն էր միշտ հօրը արցունքէն շոյացող նայուածքը:

(*) Ս. Պատրիարք Հայրը, ինչպէս կ'երևի ամօրեայ լուրերու բաժինէն, այս առիթով ամէն ԳԶ. երկնիներու իր քարոզները՝ Ս. Ներսէս Շնորհալու մտածութեանց ընդլայնումներու շարք մը ըրաւ: Այստեղ կը գրուի Մարտ 17ի ԳԶ. երկնիկան խօսուածքը:

Իմ խօսքը ա՛յն մեղաւորներուն հա՛մար է, որոնք թէև գայթաճ և ինկած, եւ սակայն չեն խորտակուած իսպառ, և կրնան և կ'ուզին այժ ԳԵՂԱՂ և Ժողովել իրենց մէջ նորէն սօթել կանգնելու. որոնց սիրտն ու մտածումը բոլորովին չեն խաւարած, և դիտեն թէ թանձրօրէն ամպամած և անձրևայոյզ երկնքին հուե միշտ կայ կապոյտ երկինքը: Ու այդպիսիք մըն է որ կ'ականարկէ Շնորհալի, երբ տնոր բե՛րան կը գնէ այդ ողբը. «Գող եղէ մեղաց, գաող կորստեան, գուբ ինձ փորկեցի»: «Գող եղէ մեղաց».

Ինչ կենդանի և կզօր բացատրութիւն. մնոյր գողցայ. կը գողցուին ընդհանրապէս արժէքաւոր եղած կամ այդպէս նկատուած բաները. բայց կը գողնան անոնք միայն որ ծուռ բան մ'ունին իրենց բարքին կամ բնատուրութեան մէջ. որոնք կորսնցուցած են իրաւունքին պայծառաստեսութիւնը, և որոնց մէջ երբեմն այնքան կուրացած կ'ըլլայ պարկեշտութեան զգացումը, որ ստէպ յանձնառու կ'ըլլան անիրատւութեան մը, պարտականութիւն մը կատարելու համոզմամով նոյն իսկ:

Գող եղէ. «ես էի գողցողը». այս խօսքին մէջ, խոստովանութենէ առաջ և աւելի՛ հոգեբանական ճշմարտութեան մը նույնաորարութիւնը կայ: Սուտ եւ առնուազն սխալ բերումի ծնունդ և ինքնադժգարացումի զուր ճիգ է կարծելը և ըսելը թէ անդիմադրելի է հրապոյրը՝ զոր չարը կամ մեղքը իր բոլոր ձեւերով ունի և ի գործ կը գնէ մարդկային բնութեան վրայ. եթէ այդպէս լինէր արգարև, բոլոր մարդիկ շարունակ մին քան զմիւսն ահաւոր մեղքերու մէջ պիտի թաւալէին, ու աշխարհ սկիզբէն ի վեր երբեք հանդիսատես եղած պիտի չըլլար որ և է բարի և արգար բարքի մը: Չարիքը, ու այդպէս ըսելով պէտք է հասկնալ բարոյական չարը միայն, գործն է միշտ եսին: Մենք է որ միշտ կ'երթանք դէպի մեղքը, դէպի բարոյական չարը, և ոչ թէ ան է որ կը քաշէ զմեզ իրեն: Զգայութիւններ կրնան ազդել մեր ֆիզիզական կազմին, մեր մարմինին վրայ. բայց մարդը մարդ է ո՛չ թէ իր մարմինին այլ հոգիին մէջ, Հոգին է որ կը բռնէ և կ'ուզէ մարմինը իր ամբողջ գործարանաւորութեանը մէջ: Ու կը գոր-

ծենք մեղք, զո՛հ կ'երթանք բարոյական չարին՝ ա՛յն ատեն միայն, երբ հոգին ինքնին տկարացած է իր մէջ, երբ բարիին զգայարանը՝ ինդճը՝ չի գործնոր բնականոն կերպով, երբ գատաղութիւնը մթաքանծ է և չէ կարող ընտրանք ընելու լաւին և յոգիին միջև, երբ կամքը սարուկ գեղին է դարձած ոչ թէ ուղիղ բանին՝ այլ թիւր միտումներու, կիրքին և հաճոյքին միայն, երբ, ի մի բան, մեր ազատութիւնը սխալ ուղղութեան վրայ է լարուած. ու մեղքը Աստուծմէ մեզի տրուած ազատութեան կարողութիւնը ի չարն ու չարաչար գործածելու բերումին արդիւնքն է միայն:

«Գող եղէ մեղաց», այս խօսքը, ինչպէս ակնարկեցի, խոստովանութիւն մըն է նաև. Գողցայ մեղքը, թանկագին բան մը կարծեցի բարի արժէքները չքացնող այդ չար գորութիւնը. երջանկութիւն կամ մարեցի ինձ, յիմարութեան նուպայի մը մէջ, ինչ որ զժբխտութեան և քայքայումի սկիզբ և աղբիւր է ինքնին. ասնակոխեցի աստուածային օրէնքն ու պատուիրանը, անձնատուր ըլլալու համար՝ մարդեցնող սկզբունքներու. արհամարհեցի արտութիւնը, արգարութիւնը և ճշմարտութիւնը, անձիս վրայ անպատուեցի Աստուծոյ նըմանութեան պտուկերը, հոգիս մարմինիս ծախեցի, դիտանացնելու համար մէջո ինչ որ ունէի բարձր, սպնիւ ու զսեծ. իոյսը խաւարին, աստղը տիղմին հետ փոխեցի. վա՛յ, երիցս վայ ինձի:

Մտադիր ինքնաքննութեան յաղորդող աղիողջում լացի այս ճիշն է որ կը խտանայ Շնորհալիի այդ սեղմ բառին մէջ. «Գող եղէ մեղաց»: Ծաւազին ազգակ, որուն մէջ սակայն բոլորովին չմեռած, չփճացած, ընդհակառակն վերականգնելու եւ իր կոյումին վերագառնալու կեանքի մը շունչը, հեքը կը զգացուի: «Գողութիւն ըրի՛ս. այս խօսքը, գողութիւն ընողին շրթունքին վրայ, ցեխին մէջէն փոսփորափայլող լոյսին բացն է, որ նախ անոր մէջը ինկողին կը ցուցնէ իր շուրջը ձեւացած ճակիճին գարշ տեսարանը. նայուածքն է ան՝ դէպի վեր, դէպի հեռուն՝ դէպի այդ հակիճը շրջանակող առողջ աղարիքը ուղղուած. յոյսին ողբը՝ զոր իր ներսը գեռ չէի՛րած հաւատքին զգացումը կ'երգէ:

Ոչ միայն օրտառուէ, այլ նաև վսեմ և արիսկան բուն մը ռուսի այդ ողբը. ինքնաճանաչութեամբ լուսաբոլակ հոգիին խոստովանութիւնէն է անխկա եւ ատով նոյն իսկ խոնարհած հոգիի մը խիզախ քայլը՝ զէպի զղջում: Մեղքը գոցայձօթէ և բորբոքի մանատական արտայայտութիւն՝ բայց համազօր է ւնտուածոյ առջև մեղք գործեցի» (= Մեղայ Աստուծոյ) կրօնական այն միւս արտայայտութեան: Գիտէ թէ ինքն է իր գործած յանցանքէն փնտռողը, զի Աստուած, իր խկութեանը մէջ այնքան բարձր է իր զօրութեանը մէջ այնքան անմատչելի, չի փնտռուի մեր ոչ մէկ արարքէն: Բայց զիտէ նաև թէ Աստուած է արհամարհողը, զի անոր օրէնքն աւ պատուէրն է որ ոտնակոխուած են: Այս պատճառաւ, ինքնաքննութիւնէն ինքնաճանաչութեան անցած արդէն, ինքնաճանաչութիւնէն կուգայ ինքնագատութեան, իր արարքին ծանրութիւնը ճշգրիտ և զայն ըստ այնմ որակելէ վերջ՝ կը կռէ նաև անոր կետեանքին իրեն պատճառած թշուառութիւնը, երբ կ'ըսէ. «գոտղ կորսեանն», մեղքը գոցայ՝ բայց կորուստը գտայ: Ինչ ընել կ'ուզէի, և ինչ կ'ողայ. կը խորհէի աւելի մեծ, աւելի շքեղ և հոր զիրքի տիրանալ, աւամենէն նուստո՛ւ՝ ամենէն տխուր գրութեան ենթարկուեցայ: Ինչ երազ և ինչ պիտի անկուս:

Աւաղանքին ձայնն է, Կաթոսանքին ճիւղ՝ որ կ'ելլէ ճրագող սիրտին խորէն. աւ ասիկա նոր և աւելի վճռական քայլ մըն է զէպի զղջում և ապաշխարութիւն. սիրտէն աւելի միտքն է որ կը գործէ հիմակ: Նոր զգաց մեղքը, կ'ամսզի ամէն հոգեկան վիճակ, վիշտ կամ ուրախութիւն, գոգհոգութիւն կամ սէր, զգացումով է որ կը սկսի. բայց դատումն է որ իր բուն սահմաններուն մէջ կը դնէ զայն. աւ հիմա այդ կ'ըսէ, խորհելով եւ ըմբռնելով անոր իրեն պատճառած ազտութիւն անառութիւնը, որ անգոհանք գարհուրանքի մը մէջէն հառաչել կուտայ իրեն. «կը կորուսուիմ, կորուսեցայ, պիտի կորուսուիմ»: մընացածը գոտարին չէ իմանալ. կ'ուզէ ըսել, չըկամ՝ մէկը որ օգնէ ինծի: Իր ակնարկը զէպի երկինք կը շողայ. յոյսն է որ կը լուսաւորէ իր նայուածքը: Ամե-

նաբարի զօրութեան մը հաւատքը, որ նորէն արթնացած է իր էութեանը մէջ, կը տաքցընէ իր սէրը, կամ տաքութեանմը կը լինէ իր սիրտը գերիվերոյ բարութեան մը նկատմամբ: Բայց խիղճը, անկաշառ դատաւոր, կը հսկէ իր մէջ, կորուստի երկուդէն սասանած անոր սիրտը անգամ մըն ալ կ'արիւնէ՝ ցոյց տալով իրեն թէ ինքը՝ միայն ինքը եղած է պատճառը զինքը սոսկացնող այդ կորուստին. ան՝ ներքին այդ դատախազն է որ ըսել կուտայ իրեն, աստիճան է աւելի ևս խորացնելով իր զգացումն աւ դատումը իր մէջն աւ շուրջը ստեղծուած աւերին խորհուրդին մէջ. «Գոռ բինձ փորեցի»: Իմ պեղած անդունդին մէջն է որ գորուսեցայ. ես փորեցի անդունդ իմ քայլերուս առջև. ես ինքզինքս ձգեցի անոր մէջ:

Պատասխանատուութիւնն է որ կը կեղեքէ իր հոգին. առիծի թոթ՝ որ ամէն վայրկեան կը պատառէ իր խիղճը: Արիւններու մէջ կը թաւալի գիտակցութիւնը: Մէն մի շարժումին, անգամ մը ևս աւելի կսկծագին տառապանքի ենթարկելով զինքը այդ տեսակէտով:

Նոյն հառաչանքն է որ, յանկերգի մը պէս, աւելի կամ նուազ տարբեր ձևով դուրս կուգայ իր կեղծքէն: «Այնչառ ամենայնոր սմբողլ ողբը կը հողորի ինքնախտութեան, ինքզինքը պատասխանատուութեան զգացումին տակ կողկոճող այդ աղեկիվել զգացումին շուրջը: «Դաւեցի զանձն իմ, դաւաճանեցի, դարան գործեցի» (Սա էի որ դաւաճանեցիք զաւաղութիւն նիւթեցի իմ հոգիիս դէմ): «Ընտրեցի զարն. ընկալայ կամաւ զհոյս մեղաց» (Սա իմ կամքովս ընտրեցի չարը և ընդունեցի մեղքերուս բազմահոյս բազմախնելը): «Ղուր մեղաց կիզող հրդեհեաց որ յես հոգեւոր բարիս» (Մեղքին՝ որուն գողը եղայ ես՝ մեղքին կիզիչ կարկն էր որ այրեց վառեց իմ մէջս եղած հոգեւոր բարիքները): «Ճաշակմամբ մեղաց ճաշեցի զմահ, ճոխ աղքատացայ» (Մեղքէն զգացած հիմա՛ւ՝ խորտէ էր որ ինծի հացի պէս ուտել տուաւ մահը. ես եմ իմ ունեցած հարստութիւնս կորսընցնելուս, աղքատաւորուս պատճառը): «Գամաւ կորացայ կարկամալս անձամբ, կանգնիլ ոչ կարեմս՝ (Ձեմ կընար ոտքի ելնել, որովհետեւ հոգիս անկամաւորածեցի և

կամաւ կործանեցի ինքզինքս)։ Եղանամ զղջանալ, ջեռանիմ դարձեալ, ջեռում հրով մեղացո (Հազիւ թէ փափաք կը զգամ, ջանք մը կ'ընեմ զղջալու, բայց չարու թեան կը հրակը ներսս կ'իյնայ, նորէն կ'այլալիմ, կը տապանամ մեղքին կրակովը)։ Ո՛րդ պիտի ազատէ զիս. «Թաթալիմ արդ՝ մով, թաւալիմ ի մեղս, թօթափել չկարեմո (Այնքան թաթաւուած եմ տիղմով, որ քանի շարժիմ, այնքան կը թաւալիմ մեղքերուն մէջ)։ Ինձ կրնար զանոնք թօթափել իմ անձէս)։

Ի՞նչ կենդանի եւ կարագատ պատկեր՝ ներքին տառապանքէն պատճառուող եւ փրկութեան տենչով տաչորուող սիրտին։ Մարդերուն մտնէն արգարներէն եւ սուրբերէն մին, որ Շնորհալին եղաւ, ի՞նչպիսի ճշգրտութեամբ կը ներկայացնէ զայն։ Մի՛ ըսէք թէ ի՞նչ փորձառութենէ կը քաղէ կը հանէ անիկա այդ ամէնքը. անոնք որ մաքուր են հոգիով եւ խիղճով՝ շատ աւելի յստակօրէն կը կարգան կեդոտուած խղճմտանքի մը զալարումները, քան նոյն ինքն այդ խղճմտանքին տէր անձը։ Պատկերը լոյսով կը տեսնուի միշտ, լոյսով մը՝ որմէ շատ աւելի ունի անպատճառ արդար հոգին։ Այդ լոյսին տկար բայց հետզհետէ բռնկող նշոյններովն է նաև որ մեղաւորը հեղուկեմ է կը տեսնէ ու կը ճանչնայ հուսով ուրիշն ինքզինքը, իր հոգին լեցնող խաւարէն ինքզինքը դուրս նետող քաջութիւն մը շինելով ի վերջոյ։

Այդ գիծն է, պիտի ուզէի ըսել՝ այդ ճառագայթին է որ կը փայտատակէ նաև Շնորհալուց զձած պատկերին մէջ։ Խարստափանքներէ, կոճկոճանքներէ, զգաւումներէ, յուսահատ եւ սրտակեղծ տախտապարումներէ, ինքնադատապարտ խղճահարութիւններէ չարչարուած հոգին իր երկինքը ծածկող թխպահոծ ամպերուն մէկ ծայրին վրայ կը գտնէ վերջապէս պատուածք մը, ուսկից կայպոյտը կ'երեկն արեւահեղ եւ զուարթ, ու իրեն կը թուի լսել ձայն մը, որ կ'ըսէ իրեն. «Ինձի տուր ձեռքդ»։ Արթնցուցած իր մէջը իր նախկին հաւատքը, անով ուզեորուած իր սրտէն կը փրթի ցնձաքին երգ մը. «Փութաջրի, անձն իմ, փախչիլ ի շարեաց, փափաքիլ բարեաց» (Հոգի իմ, օ՛ն, Մ'ի, դուրս թորի չարիքին տիղմէն, ձգտէ՛, վազէ՛ դէպի բարին, որ միշտ կը

սպասէ քեզի, ինչպէս իր զաւկին կարտովը մաշող հայրը, որ արցունքին ծիւծանին մէջէն կը տեսնէ ի վերջոյ կորսուած սրտատարին դարձը)։

«Փութաջրի անձն իմ, փախչիլ ի շարեաց»։ Դուրս ելած է կորուստի վահէն, իր ձեռքով փորած գուռէն։ Զըրճուանքի մէջ է երկինք՝ փրկուած մեղաւորին համար. դժոխքի դուռները, որոնք լայն բացիք էին իրենց երախը, ներս խոքոսուելու համար այդ մէկն ալ, կը դուռուին ուժգին՝ զոնչելով իրենց ծխնինկութեն վրայ։

Բայց ամենէն աւելի զո՛ւ է մանաւանդ ինքը. ի՞նչպէս ուրախ կ'ըլլայ ալիկոճութեան մատնուած ձամբողը, երբ հորիզոնին վրայ կը նշմարէ փարոսին բոցը. ի՞նչպէս կը կայտուն իր մէջ իր սիրտը, երբ կը տեսնէ ափուռքը, ու արքան երջանիկ կը զգայ ինքզինքը՝ հրք քիչ վերջը կեցած է ցամաքին վրայ։ Ի՞նչ հրճուանք կ'երանաւէտէ սիրտը, երբ, մահացու ախտ մը հրաշքով ճողոպրած, նորէն կը բուսաս աչքերդ արեւին լոյսին. ես ունեցած եմ այդ փորձառութիւնը իմ անձիս մէջ, հեռուոր ձամբողութեան մը ընթացքին, առեւիտ տանջանքներէ վերջ՝ երբ առտու մը կոտորեք էր անդին թափը եւ սրտիս զարկը գտեք էր իր կշիռը, ու կ'արթննայի մահաբուն թմբիկէ մը, ի՞նչ անոյշ զգայում կը լեցնէր ամբողջ էութիւնս. «այսպէ՛ս արդեօք, կ'ըսէի ես ինձի, պիտի զգար նորածիլ ծաղիկին կոկոնը, կթէ կարենաբ զգալ եւ խորհիլ, երբ առաջին անգամ արեւին շոգիացուցած ցողին ներքե իր աչքը կը բանար կենտրին»։ Ու կը մտածեմ, եւ պարտինք մտածել ամէնքս ալ, ունենալով ամէնքս ալ հոգեկան ներքին փորձառութիւն այդ մասին, օ՛րքան, օ՛րքան աւելի պէտք է բերկրանքը, մեր էութիւնը լուսաւորող, երբ զգանք թէ մեր հոգիին մէջ ծագած է փրկութեան լոյսը։

Շնորհալուց այս ողբը, հաւատացեալ ժողովուրդ, որ լացն է մեղաց անդունդը գլորած հոգիին, իր խորքին մէջ երգն է նոյն տտեն յոյսին, հաւատքին եւ սիրոյ։ Պահինք մեր սրտին մէջ, եւ միշտ աւելի մշակենք անոր մեկի պարզեւած քաղցրութիւնը, ոչ միայն իրբև մեր եկեղեցական պաշտամունքին ամենէն սրտազրու կը-

տորներէն մէկուն մեզի ազգած հոգևոր դասը, այլ նաև ու մանաւանդ ամբողջ մեր ազգին ու ժողովուրդին պատուականապէս հայրերէն, վարդապետներէն եւ հարապետներէն միոյն, ազնուական եւ մաքուր հոգիի մը մեզի աւանդած խըրատն ու պատուէրը. մարդը կը մեղանչէ, վասնզի մարդ է, հողազանգուած էակ, որ յաճախ չի կրնար պահել իր ապատութեան կշիռը, ու կ'իյնայ պատրանքի ծուղակին մէջ: Բայց մեղքին ճահիճը, որուն մէջ կը բռնէ գինքը այդ թակարգը, չի կրնար իսպառ խեղդել իր մէջ հոգին, եթէ մարդ կրնայ անոր խորը անշէջ պահել Աստուծոյ զգացումը, ճրագ՝ որ միայն պիտի կարե-

նայ ցուցնել ճամբան, ինչիւր համար կուրուստի վիճէն: Ընել՝ որ առատ եւ մաքուր մնայ հաւատքին իւզը մեր սրտի օսփորին մէջ, որպէսզի փորձութեան պահուն՝ սրուն ընդունակ հնք ամէնքս ալ իբր մահականացու եւ տկար արարած, այդ ճրագին պատրոյզը չմնայ անսնունդ, որպէսզի չշիջանի անոր բոցը, եւ կարենայ ցոյց տալ մեզի փրկութեան շաւիղը, զզոյն մի, ապաշխարութեան եւ վերականգնումի շնորհներով զօրացնելով եւ զարգարելով զմեզ: Զայդ մաղթենք ամէնքս միմեանց համար, հաւատացեալ ժողովուրդ, եւ այդ հոգեով օրհնեմք զանուն տմենասուրբ բարբառութեան՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:



ՊԱՏՄԱԿԱՆ

ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՃԱՐԻ ԾԻՆՈՒԹԵԱՆ ԵՒ ՆԱԿԱԿԱՏԵԱՑ ՆԱԶԱՐՀԻՆԳՆԱՐԻՒՐԱՄԵԱՅ ՏԱՐԵԴԱՐՁ 14 ՍԵՊՏ. 335 — 14 ՍԵՊՏ. 1935

Անցեալ 1935 Սեպտեմբեր 14 ր քանութեան հարիւրամեակն էր Սուրբ Յարութեան Տանարի շինութեան եւ Նաւակասեաց (14 Սեպտ. 335 — 14 Սեպտ. 1935): Այս պարագան գրեթէ անկաս անցու ընդհանուրէն. միայն Revue de la Passion կրօնական հանգիստ անդարձած ըլլալով այս յիշատակելի դարադարձին, իր Հոկտեմբերի համարին մէջ յօդուած մը նուիրած էր անու: Ծանկեան կը համարեմք այդ յօդուածը քաղուածաբար ներկայացնել ՍԻՌՆ ի ընթերցողներուն:

Քրիստոսի Աստուծութենէն ու Յարութենէն անմիջապէս վերջ՝ անկասկած՝ առաջին քրիստոնեաներու սիրոյն եւ յարգանքին առարկայ եղած էին Գողգոթան եւ Ս. Գերեզմանը: Անոնք խմբովին եւ յաճախակի կ'այցելէին այդ Սրբավայրերուն, հալաուակ թերեւս ընդդիմութեան ժողովրդականօր պետերուն, որոնք՝ գիտենք՝ թէ զմասովութեամբ կը դիտէին նուաճումները նոր կրօնքին, որուն Հիմնադիրը իբրեւ մոլորեցուցիչ մը գատապարտած էին մահուան:

Իրէական ապստամբութեան հինգ տարիներու միջոցին, որ վերջացաւ Վեսպասիանոսի ու Տիտոսի յաղթանակներով, առաջին հաւատացեալները քաղուեցան Անգլոյրդանանի Պելլա քաղաքը, որ կը

գտնուէր Տիրեական Մօզի կարաւակովը, Պեթասի կամ Սկիթոպոլի գէմ: Սարսափը անցնելէն վերջ, հակառակ որ Սուրբ Քաղաքը աւերակներու շեղակոյտի մը վերածուած էր, հրեաներու հետ միասին քրիստոնեաներն ալ վերադարձան հոն, ու վերջինները շարունակեցին, անշուշտ քիչ մը աւելի ապատօրէն, պատուել այն Սըրբավայրերը, որոնք վկաները եղած էին մեր աստուածային Փրկչին տնօրինութեանց:

Շուրջ 130 թուականին հրէական նոր ապստամբութիւն մը ծագեցաւ՝ առաջնորդութեամբ Բար-Կոզիբաս (Ստութեան որդի) անունով մէկուն: Սա յաշտ իր ազգակիցներուն աւելի վարկ շահելու համար՝ անունը այլափոխեց Բար-Կոզիբասի (Աստուծոյ որդի), յաւակնելով իր վրայ կա-

տարուած տեսնել Բաղամսի մարզորդու-
թիւնը. սՄագեցոցի աստղն Յակոբայ և յա-
րիցէ այր յիւրայնիւն (Թիւք ԻՊ. 17): Փա-
մանակոյն հռչակուոր վարդապետը՝ Աքի-
պա ևս իր կողմէ ոյժ տուաւ անոր այս
յաւակնութեան: Այսպէս Բար-Վոկերբա
ինքզինք ներկայացուց իրրիւ խոստացեալ
Մեխան և Իսրայէլի փրկիչը՝ զրկուած
Աստուծմէ, որ ազգին վրայէն պիտի թօ-
թափէր հոռմէական լուծը:

Հրեանները՝ խանգաժառ՝ հետեւեցան
Բար-Վոկերբասի ու ականատես եղան անոր
քաղաքործութեանը: Անիկա մէկէ աւելի
ընդհարումներու մէջ պարտութեան մատ-
նեց Անտոնիոս Ռուփոս զօրապետը, որ
հրամանատարն էր 70 թուականէն ի վեր
Սրուսաղէմի մէջ հաստատուած հոռմէա-
կան զօրախումբին:

Հոռմէական հնով փոքրիկ տաճար մը
բարձրացաւ Սողոմոնեան նախկին Տաճարի
սարահարթին վրայ, ինչպէս կը վկայէ ժա-
մանակակից զրամ մը(7), ու հոն վերստին
հաստատուեցան հրէական նաւթագետու-
թեան կարգերը՝ Նիդազար քահանայապետ-
սի վերին հսկողութեան տակ:

Բայց երկարատեւ պիտի չըլլար այս
յաշողութիւնը: Վրայ հասաւ Աղբիանոս
կայսրը իր լեգէններով ու կուսորեց մեծ թիւ
մը հրեաներու և միւսները հալածեց մինչև
Իրնեց վերջին սպաստանարանները՝ Բետ-
տիբ, որ դիմադրեց երեք տարի, և Մասա-
դաւ Հազարաւորներ ալ իրրիւ գերի վաճառ-
ուեցան Մամբրէի շուկան, Գերբոնի մօտ:

Հիմնովին կործանուած Սրուսաղէմ
քաղաքը վերաշինուեցաւ արևմտեան ըլու-
րին վրայ: Այն ատենուան սովորութիւն
համաձայն արօրով նշանակուեցաւ անոր
չըլագիծը, ու եղաւ հոռմէական գաղթա-
վար մը, ուսկից հրեաները ամբողջովին
վտարուեցան, ու քաղաքը կուռեցաւ էլիպ
կապիտոլինա, յանուն յաղթական կայսեր
ու կապիտոլեան Արամազդին:

Գաղթավայրերու մէջ շինուած ու եւ է
քաղաք, հոռմէական նկարագիրը պահե-
լու համար, պէտք է ունենար կապիտո-
լիոն մը, որ հաստատուած կ'ըլլար բար-
ձուցի մը կամ քաղաքին ամենէն տեսանի-
լի մէկ մասին վրայ: Սրուսաղէմ ալ ունեցաւ

իր կապիտոլիոնը, ուր Արամազդի արձանին
քով դրուեցան նաև Աթինասի և Հերայի
արձանները: Այդ արձանները զետեղուած
էին տաճարի մը մէջ, հաւանաբար երեք
բաժանումներով. որ կը կոչուէր Tricama-
rom: Երուսաղէմի կապիտոլիոնը Բար-Վո-
կերբասի շինած փոքրիկ տաճարն էր, ուր
Արամազդի արձանը դրուած էր Ս. Գիր-
քերը պարունակող պահարանին մէջ, ինչ-
պէս կ'երևի Աղբիանոսի մէկ գրամին վրայ:

Հրապարակը կամ Փօրումը, ըստ պա-
հանջման հոռմէական քաղաքներու, պէտք
է գրաւէր քաղաքին կեդրոնական մասը,
գլխաւոր պողոտային ու կողմնակի փո-
ղոցներու կտրած տեղին վրայ: Երուսաղէ-
մի մէջ կեդրոնական այս մասը ճիշդ ու
ճիշդ կը համապատասխանէ Գողգոթայի և
Ս. Գերեզմանի տեղին: Ատոր հնագերը
մինչև այսօր կը տեսնուին Աղեքսանդրի
անուամբ Ռուսական հրահանգին մէջ: Փօ-
րումը սովորաբար կը ձեւանար ուղղան-
կիւնէ մը, որուն լայնքը երկայնութեան
երկու երրորդին հաւասար պէտք էր ըլլար:

Ճշդուած էր նաև անոր դիրքը. կը
տարածուէր արեւելքէ արեւմուտք, բայց
երկինքի մը տակ, ու չըլլապատուած էր
սիւնադարպ արահերով, որոնց կամարնե-
րուն ներքեւ կը հաւաքուէր ժողովուրդը
իրրեւ իր սովորական ժամադրաժայրը:
Փօրումի մէջ կը վիճարանէին քաղաքին ու
երկրին վարչութեան վերաբերեալ հարցե-
րու շուրջ: Նոյնպէս տօններու առթիւ ժողո-
վուրդը հոն կը հաւաքուէր ներկայ ըլլալու
համար կրօնական արարողութեանց, ու հոն
կ'ընծայուէին զոհերը: Այդ պատճառաւ է որ
տաճարներ ալ կը գտնուէին միշտ Փօրումի
ծայրերը կամ անոր անմիջական մօտիկը,
ինչպէս Պամպէլի մէջ երկու յաղթական կա-
մարներ կային տաճարի երկու կողմերը:

Կարեւոր է զիտնալ այս մանրամաս-
նութիւնները՝ նկատի ունենալով որ Ա-
ղբիանոսի Փօրումը բարձրացած էր Գողգո-
թայի և Ս. Գերեզմանի վրայ: Ընդարձակ
ուղղանկիւն մըն էր ան, որ մեծազան-
գուած հողերու ծածկոյթին վերեւ կանո-
նաւոր հրապարակ մը կը ձեւացնէր ու կը
տարածուէր քաղաքին մեծ սիւնաշարքե-
րէն սկսեալ մինչև Ս. Գերեզման: Այս
վերջինս հաւանաբար մաս չէր կազմեր Փօ-
րումին, բայց անոր մօտիկ կը ձեւացնէր

(*) Բար-Վոկերբասի դրամն է այդ, զօնուած Բե-
սթիբ մէջ, որ մէկ սիկիի արժէք ունի:

փոքրիկ սրբավայր մը, ուր կարելի էր մտնել զիրութեամբ: Վրան ծածկուած մեծ սիւնազարդ սրահ մը ապահովաբար կը շրջապատէր Ֆորումը: Շատ աղէկ սահմանազօժուած եւ հռոմէական սալալատակով մը վերջացած անոր եզերքը, որ կ'երեւի տակաւին յիշեալ ուստական հրահրանքին մէջ, ենթադրել կուտայ թէ մօտաւորապէս տասը մէջր լայնքով սանդուխ մը կար հոն՝ յարեւմտեան ներկայիս վերջինուած սանդուխին: Հոն կայ նաեւ, հարաւակողմը, Ֆորումի հարկաւանական զիրքով ու անկէ իբր տասը մէջր հեռու, մեծազանգուած պատի մը հիմը: Ազդիւնոսի Ֆորումը կը թուի թէ արեւելեան կողմէն ունեցած չէ սիւնաշարքին վրայ բացուող զուռներ, կողմնակի սրահներէն միայն կարելի էր հոն մտնել. այդ մուտքերու սեմերէն մէկը շատ որոշ կը տեսնուի տակաւին: Իսկ այժմեան զուռները ետքէն շինուած են, ամենայն հաւանականութեամբ հոստանդիանոսի ժամանակ: Յաղթական կամար մը, որմէ շատ փոքր մաս մը մնացած է, տեսնուած է հարաւ-արեւելեան անկիւնը, առաւաակի չորս մէջր խորութեամբ, որ կը ընդհանրուի ձեւով շատ կը նմանի Ազդիւնոսի ժամանակակից Պիղատոսի պալատի ու Ճարաշի կամարներուն: Առաջին հրեայ հաւատացեալները արտաքսուած էին Ս. Բաղաքէն. հեթանոսութենէ զարձած քրիստոնեանները միայն մնացած էին հոն: Ասոր ապացոյցն է մինչեւ հոստանդիանոսի օրերը հասնող Երուսաղէմի եպիսկոպոսներու անընդհատ յաջորդութիւնը: Այդ հաւատացեալները խորունկ վրշտով ակնաւատեա կ'ըլլային Սըրբավայրերու այս ձեւափոխումին ու անոնց պղծութեան: Գողգոթայի վրայ բարձրացած էր Արամազդի արձանը ու Աստղիկի արձանն ալ Ս. Գերեզմանի վրայ: Հաւատացեալները, իրենց զբաղումներուն ու հաճոյքներուն անձնատուր հեթանոսներուն խառնուած, կը շարունակէին անշուշտ այցելել Ս. Տեղեաց: Անոնք լուիկ և սրտաբուխ ազօթքներով կը հայցէին Տիրոջմէն՝ յարուցանել հաւատացեալ կայսր մը, որ մեր փրկազորութեան վկաները եզող այդ Սրբավայրերուն տար արժանի պատիւն ու վայելչութիւնը:

Պիտի ծագէր այդ ցանկակի օրը:

հոստանդիանոս կայսրը 324ին գրեց Պաղեստինեան հետաքրիչ Եւսեբիոս եպիսկոպոսին, որ հրամայէ հոգեւորական դասին նորոգել քրիստոնէական պաշտամունքի նախնի Սրբավայրերը: Յետջր տարին Երուսաղէմի Ս. Մակար հայրապետը հանգիպեցաւ հոստանդիանոսի նիկիոյ ժողովին մէջ, ու անկէ արտօնութիւն ընդունեցաւ՝ Ազդիւնոսի ձեռքով Գողգոթայի և Ս. Գերեզմանի վրայ ծածկուած հողերը վերացնելու: Ժողովը վերջնապէս յետոյ (25 Սոստոս 325) Մակար հայրապետ սկսաւ աշխատութեանց:

Պեղումները բաւական առաջացած էին արդէն՝ երբ Երուսաղէմ հասաւ կայսրը մայրը Հեղինէ թագուհի ու անձամբ հսկեց Սուրբ Խաչի երեւան հանուելու: Գիւրաւ կարելի եղաւ ճանչնալ ճշմարիտ Խաչը, վասնզի թէև ինկած էր անոր վրայի արձանագրութիւնը, զոր կը յիշէ Աւետարանը, բայց տեղը՝ տեսնելի էր տակաւին՝ Բաց աստի՝ քաղաքէն մինչև եպիսկոպոսին բնակարանը անոր փոխադրութեան ատեն տեղի ունեցան բժշկութեան և յարութեան հրաշքներ, որոնց մասին կը գրին Ռուփինոս և Պաւլոս (402):

հոստանդիանոսի ճարտարապետները, Ջինորիոս ու Եւստասթէոս, եկան Երուսաղէմ ու ձեռնարկեցին Ս. Յարութեան բուրակ տաճարի շինութեան: Նախեւառաջ տաշեցին ժայռը ու մեկուսացուցին Ս. Գերեզմանը, Վարեցին նաև Գողգոթան ու կարեւոր մաս մը միայն թողուցին անկէ: Յետոյ մեծ եկեղեցի մը բարձրացուցին Խաչի զանուած տեղին վրայ, որ կոչուեցաւ Martirium: Ամէն այս Սրբավայրերը հրաշալի ամբողջութիւն մը կը կազմէին՝ հարիւր քառասուն մէջր հրկարութեամբ, որուն նկարագրութիւնը կուտայ Եւսեբիոս:

հոստանդիանոսի ճարտարապետները ստիպուեցան պահել Ազդիւնոսի շինած պատը: Քանդեցին սիւնազարդ սրահները ու անոնց շինուածանիւթերը օգտագործեցին նոր շինութեանց մէջ: Երեք զուռներ բացին արեւելեան կողմը, զէպի սիւնաւարքը, զիւրացներու համար ներքնանազատակի ու պապիլիքի մուտքը: Ֆորումի հին պատին վրայ, զոր մաշեցուցած էր ժամանակը, մարմար քարերով ծածկոյթ մը զետեղեցին: Ատոնց ապուցուածքնեւ

բու ծակերը կ'երեւին հիմա՝ կանգուն մնացած այդ պատերու փոքր մէկ մասին վրայ: Բայց եկեղեցիին սնարքը կարելի չեղաւ զէպի արեւելք գնել, այլ զրին հասկառակ կողմը, Գողգոթայի՝ Գրիստոսի խաչելութեան վայրին մօտ:

Այնքան փառաշուք և այնքան ճաշակաւոր այս շինութիւնը աւարտեցաւ 335ին, ինը տարուան տնդագին աշխատութիւնէ մը յետոյ: Պորտոյի անանուն ուխտաւորը 333ին տեսաւ զայն գրեթէ աւարտած: Դժբախտաբար անիկա չէ թողած մանրամասնեալ նկարագրութիւն մը:

Նոր տաճարին նաւակատիքը սկսաւ Քաչի զիւտի օրն իսկ, կը գրէ Նթիրիա ուխտաւորուհին, ու տուեց ամբողջ եօթն օր (14—21 Սեպտեմբեր 335): Միժ հանդիսութեամբ տեղի ունեցաւ ճշմարիտ Քաչափայտի ցուցադրութիւնը, ու այնուհետեւ ամէն տարի կը կրկնուէր հանդէսը այդ միևնոյն օրը: Այս է ծագումը Վերացման Ս. Քաչի տօնին, զոր քրիստոնէական Եկեղեցին կը կատարէ մինչև ցայսօր: Երեք հարիւրէ աւելի եպիսկոպոսներ նեկոյէին նաւակատեաց այդ տօնին, ուր ի տես գրեւեցան զարդեր և նուիրական անօթներ ու սպասներ: Ըստ Եւսեբիոսի՝ կայսրը ինք զրկած էր Կ. Պոլսոյ իր պալատին ու մենէն արժէքաւոր իրերը — սուկի, պատուական սկուռնքներ, անօթներ, կերպասներ, անթիւ գոհարեղէններ, փոփաքելով որ ատիեղերքի մամենէն սքանչելի այս վայրը զարդարուի ու ճոխանայ իրեն արժանի փառքով ու փայլովն:

Այդ օրէն սկսեալ քրիստոնէական թաղամաս մը կազմուեցաւ Ս. Յարութեան շուրջը, ու Երուսաղէմ սկսաւ կամայ կամայ իր նախնի անունով յորջորջուի՝ փոխանակ Նիւա Կոպիտոլինայի:

Պրիստոնէութեան արագ աճումով հեթանոսութիւնը տեղի տուաւ հետզհետէ ու Երուսաղէմի Կիւրեղ կայրապետի օրով երկինքի վրայ Գողգոթայէն մինչև Ջիթհնեաց Լիւր երկարող լուսեղէն Քաչի երևումը (? Մայիս 351) եկաւ հաստատել քրիստոնէական կրօնքի ճշմարտութիւնը և սփոփել հաւատացեալներու սիրտերը ու քրիստոնէական վերջնական յողթանակը հուշակել հեթանոսութեան վրայ:

Մ. Ն. Ն.

ԻՊԼԷՆՆԵՐԸ ԵՒ ԱՆՈՆՑ ԵՒՆԱՍ ԵԿԵՂԵՑԻՆ

1. — ԻՊԼԷՆՆԵՐԸ

Այն առաջին Քաչակիր զինուորական բազմութիւնները որ Արևմտաքէն կոչային Ս. Գերեզմանի պատուօթեան համար, իրենց ընկերացած էին զիտութեան և արուեստի անձնաւորութիւններ ինչպէ՛ս՝ նաև զիտնագիտական և օրէնսգիտական կարողութեամբ օժտուած անձեր. անոնցմէ էին Իպրիկները, ծագումով Փրանսացի, ճարպիկ և նրբախոհ զինուորականներ, որոնք Քաչակրաց շրջանի տիրապետութեան զիրք գրեւեցին և մեծ համբաւ ստացան, և անոնցմէ ռմանք էր բարձրացան սպարապետութեան և այլ կարևոր պաշտօններու. անոնց ամենէն տարեցն էր Պալիան անուամբ Փրանսացին՝ որուն ազգատունը որ իր ճիւղերով բազմացաւ, ո՛չ միայն Պաղեստինի և Սիւրիոյ, այլ նաև Կիպրոսի և Փոքր Հայաստանի, ասիւնքն Կիլիկիոյ մէջ:

Շատ կանուխէն քրիստոնէութիւնը հաստատուած էր Յամիլայի մէջ, որ հիմնուած էր Յոպպէի և Գալայի միջև, հասյազգի Ստեփանոս եպիսկոպոս Մելիտանեցի՝ աշակերտը Եթիմիոսի, հան հաստատուեցաւ իբր եպիսկոպոս, ևւ մինչև Արարներուն արշաւանքը նոյն քաղաքը աննախնելթաց զարգացում մը ունեցաւ և ծաղկեցաւ կրօնական բազմաթիւ հաստատութիւններով: Յամիլա կը կոչուէր Ենպնա, հաւանաբար քանանական Իպնակ անուամբ, ժԲ. դարուն երբ Քաչակիրները այդ կողմերը հաստատուեցան, Յամիլան ամայացաւ զիւր մըն էր: Անոնք կոչեցին զայն Իպրիկն, անուն մը որ կը թափ թէ ծագում առած է Իպնակիէն, ինչպէս գրեցինք: Երուսաղէմի Ի. Թաղաւորը Յուլք (1131—1143), արտօնած է, ինչպէս կը կարգանք, Տիրացի Կիլիսոմ արքեպիսկոպոսի Histoire Générale des Croisadesի մէջ (ժԵ. 24), որպէս զի Պալիանները Իպնակի մէջ շինեն ամրոց մը ապահովուելու համար Ասկաղոնցիներուն և այլոց յարձակումներէն: Փլատակներու կիմքէն հաս-

աւած քարերով և այլ նիւթերով Պալեանները կառուցին ամրոցը աշտարակներով և զանազան դարդերով: Պատմիչը անուշով կը յիշէ նոյն մեծակառոց ամրոցին հիմնարկողները, իւնն, Պողոտին և կրտսերն Պալան, ասոնք, ինչպէս նաև իրենց բոլոր ազգատունը՝ Իպլին կոչուեցան, նորաչէն ամրոցը տեղւոյն վաղիմի անունովը այդպէս կոչուած էր, իրենք ալ այդ անունը առին, և այդ օրէն սկսեալ Պալանն տանուտերներու աւանը կազմեց Իպլէնը:

Իպլէնները նշանաւոր եղան անով որ Կիլիկիոյ Հայ Արքեւնիքին և այլ հայ մեծ իշխաններուն հետ խնամութիւն կնքեցին և շատ մտերմութեամբ կ'ապրէին Հայոց հետ: Կտակելով հայրենանուէր բանասէր Հ. Ալիշանի Արևմուտքցիներու խնամեցած հայուհիները կը նշանակենք հաս, հայուհիներ որ տմուսնացած են Իպլէններուն հետ և այն հայերը որ Իպլէն աղիկներ աւած են: Առաջին անգամ կը նշանակենք Կոստանդին Պայլի դուստրը և քոյրը Հեթում Ա. Թագաւորի՝ Մարիամ, որ ամուսնացած է Յովհաննէս Իպլէնի, Երուսաղէմի թագաւորութեան սպարապետը, վերջնոյց մասին յետոյ մեր ուրիշ ծանօթութիւնները: Մարիամ 1263ին հօրը մահուան մխիթարութեան համար եկած էր Լամբոն և թողած է երկու մանչ և երեք աղջիկներ, մանչերը կը կոչուին հայկական անուամբ Օչին և Հեթում, որ ապրած են հայ արքունիքի մէջ. երկրորդին որդին Ռեմոնգ անուն՝ Հայոց Սենեշալ կարգուած էր: Մարիամ մեռաւ և թաղուեցաւ Սկևռայ: Մեր յիշատակագիրներէն մին կոչած է զայն Կալիւ-Մաւի Գունդէս Ճաֆուն:

Հեթում Ա.ի դուստրը՝ Մարիամ Կիպրոս Սենեշալ Կի Իպլէնեանի հետ ամուսնացած է:

Հեթում Ա.ի միւս դուստրը Ճիմի աւմուսնացած է Իպլէն Յուլիանի, տէր Սիգոնի(?):

Լամբրոնի Հեթումի դուստր Ալիծ աւմուսնացած է Կիպրոսի Սենեշալ Իպլէն Փիլիպպոսի հետ:

Օչին Մարաշխտի դուստր Զապել ամուսնացած է Պալան Իպլէնեանի հետ: Սմբատ, որդի Լեոն Բ.ի, 1296ին կ'ամուսնանայ Կի Իպլէնեանի դուստր Իպպելի, որ թոռն էր Մարիամի՝ քրոջ Հեթում Ա. Թագաւորի:

Նոր հետազոտութիւններով կարելի է ուրիշ խնամութիւններ արձանագրել:

Իպլէնները, այսինքն Պալանի պալապետները Երուսաղէմի թագաւորներու իբր կառտակ, անոնցմէ ժառանգութիւն առին գրեթէ բոլոր Փիւնիկիէ կամ Ասորոց ծովեզերեայ քաղաքները և մտեր իշխանութիւնները: Սիգոնի տէրութիւնն ալ անցեր էր Իպլէնեան տոմարն, և կը տուէր զօրաւոր իշխան մը, Պալան՝ որդի Յովհաննէս, տիրոջ Պէրութի, որ և Կիպրոսի թագաւորութեան Պայլ էր: Գրեթէ ժԳ. դարուն կէսին բոլոր Ասորոց նշանաւոր քաղաքներուն ու տերութիւններուն ձկկնայլն՝ Հայոց նոր թագաւորութեան օրիորդներն էին, ոչ միայն Փիւնիկիէ մէջ, այլ նաև բարձրագոյն գահերու վրայ, Անտիոքի, Կիպրոսի և մինչև Բիւզանդոսի մէջ:

Ըստ Հ. Ղ. Ալիշանի, Պալանի հօրեղբորորդին կոմս Յովհան Իպլէն Յոպպէի տէր էր, և ինչպէս յիշեցինք, ամուսնացած էր Հեթում Ա.ի քրոջ Մարիամի հետ: Les Assises de Jerusalem անուամբ Օրինագրքին վերջին և բուն կարգադրողը եղած է Յովհաննէս Իպլէն, որդին Փիլիպպոսի, և թոռն առաջին Փրանկ կոչուած Պալան Իպլինի: Յովհ. Իպլէն, սպարապետն էր Երուսաղէմի թագաւորութեան և մեծ ազդեցութիւն ունէր զինուորական և Օրէնագրական խնդրոց մէջ. Հայ արքունիքին փեսայանայէ յետոյ, կալուածական խնդրի մը ծագած է Կոստանդին Պայլի և իր որդւոյն սպարապետ Սմբատի միջև, Կոստանդին իր Կոսիկոսի ամրոցը յանձնած էր իր կտուտի որդւոյն Օչինի, մինչ Սըմբատ իբր անդրանիկը կ'ուզէր իրեն զբաւել նշանաւոր ամրոցը զոր Կոստանդին Լեոն Բ.ին մահուանէ վերջ յաղթութեան

(?) Յուլիան՝ Սիգոնի տէր՝ Իպլէնեան Պալանի որդին էր և Ճիմիի հետ ամուսնութեանն ունեցաւ երկու մանչ և մէկ աղջիկ, որոնք են: Պալան, Յովհաննէս և Մարգրիտ՝ որ ամուսնացաւ Փիլիպի տիրոջ Կիի հետ: Յովհաննէս ծոփամոյն

եղած է Կիլիկիոյ մէջ, իսկ Պալան ամուսնացած է Մարիամի հետ, Փիլիպի տիրոջ, և ունեցած է երկու աղջիկներ՝ Ճիմի և Իպպելի, Ճիմի ամուսնացած է Հեթումի հետ՝ որ Հայոց սպարապետն որդին էր:

արդիւնքով իբր իր սեպհականութիւնը գրաւած էր զայն: Կոստանդին Պայլի համար կոռիկոս, հայրենի ժառանգութեան ստացութիւն մը չէր, այլ յողթութեան արդիւնք մը, որուն համար Կոստանդին ապաս էր նուիրելու իր կրտսեր որդւոյն, և Սմբատ իբր անդրանիկ իրաւունք չուներ. այս իրաւական դժուարութեան ժամանակ Կոստանդին իր փեսային Յովհ. Իպլինի դիմեց խնդրոյն վերջ տալու և արգարութիւնը ճանչննելու համար: Յովհ. Իպլին կարծիքն առնելով Պարոն Պալիանի և Անթիօմ Նիկոլի՝ վճռեց թէ նուիրաւորութիւնը կանոնաւոր է և վաւերական: Այս իրողութիւնը նշանակուած է Les Assises de Jerusalem գրքին մէջ (գլ. 146, էջ 220, տպգր. Beugnot). որմէ այս իրաւական հարցը հին զաղղիրեհնով Հեթում Պատմիչ իր Պատմութեան Յատկուածի մասին մէջ գիտեցում է: Յովհաննէս Իպլին (* 1258), բացի իր սպարապետութիւնէն, Յոպպէի ալ տէրը եղած էր. Պարոն Rey իր Les Colonies Franques de Syrie գրքին մէջ գրած է Յովհ.: Իպլինի կնիքին պատկերը, զրահապատ պզտուութեամբ և ձիւ վրայ նստած, սուր ի ձեռին: Պարոն Rey խնամքով և յանձնարան նշանակած է իր իշխանութեան մէջ մի գիւղի մէջ անոր բազմաթիւ զիւղական սեպհականութիւնները գոր նուիրած է վիսուրաբար հիւանդանոցներու և եկեղեցիներու:

Իպլինները տէրը եղած են նաև Պէրութի, ուր մեծ գործունէութիւն ցոյց տուած են քաղաքին բարեկարգութեան և շինարարութեան: Գերմանացի Վիլպրանտ Օլտէնպուրի քր 1212ին Ս. Երկիր այցելած է, թողած է Պէրութի մէջ Իպլիններու ամրոցին շահեկան մէկ նկարագրութիւնը, և այս ամրոցին նոր շարտարակներուն միտն մէջ ի նորոյ զարգացուած արահին նկարագրութիւնը կ'ընէ յիշեալը, իր խօսքերը կը թարգմանենք. «Այս սրահը իր լոյսը կ'ստանայ մէկ կողմէն ծովէն, և միւս կողմէն քաղաքը շրջապատող պարտէզներէն, իր խճանկարէ յատակը կը ներկայացնէ թիթեւ զեփիւտի մը միջոցաւ կընճոհեալ ջուր մը, և քալած ժամանակ ամէն ոք կը վարմանայ որ չնն տեսնուիր խորը աւազին վրայ քայլերուն հետքերը: Այս սրահին պատերը ունին մարմարէ գրտա-

գուններ որ կը կազմին մեծ գեղեցկութեան մը որմագրուազը: Կամարը նկարուած է երկնքի պատկերով, և այլն, և այլն: Ասորինները, Սարակիստանները և Յոյները զարգանաքի արուեստին մէջ ընտրի են: Այս սրահին կերտողը կը գտնուի մարմարէ բազմագունեայ աւազան մը որ կը կազմէ զարմանալի ամրողութիւն մը և հրաշալիօրէն յղկուած, և այլն: Այս աւազանին մէջ կը տեսնուի վիշապ մը որ կը թուի թէ կուլ կուտայ խճանկարէ ներկուած անասունները, և օդին մէջ կը նետէ յատակ և անաս խքճալուր մը որ բազմաթիւ և յայն պատուաններէն սպատօրէն շրջան ընելով օդին շնորհւ այս սրահին մէջ կը տարածէ քաղցր զովութիւն մը »:

Իպլիններու մասին թէև ունինք ուրիշ պատմական տեղեկութիւններ, բայց առ այժմ զանց կ'ընենք զանոնք նշանակելու հոս, այլ կը շնանք թերինքը լրացնել պրպտումներով, կազմելու համար, եթէ կարելի է, անոնց ամրողական պատմութիւնը և այն ժամանակ միայն կրատարակել զտնուած պատմական լման ծանօթութիւնները:

2. — ԻՊԼԵՆԵՐՈՒ ԵՆԱՄ ԵԿԵՆՅԻՆ

Պարոն Rey իր վերև յիշուած գրքին մէջ (էջ 409), Իպլինի վրայ գրած է հետևեալ ծանօթութիւնը. «Իպլինը աւատը եղած է թագուորութեան ամիսամեծ ընտանիքին: Հոն տակաւին կը գտնուին Իպլինի առաջին տիրոջ զաղղիացի Պալիանի կողմէն վաղեմի Յամիայի ուերակներուն վրայ կառուցուած ամրոցին քանի մը հետքերը: Տիրացի կիյիօմ արքայիսկզպտուն յայտնի է թէ այս ամրոցը քառակուսի էր և անկիւնները աշտարակներով:

Այս աւերակներուն միջև տակաւին կը տեսնուին փոքր եկեղեցիի մը մնացորդները, բայց այս բեկորները գրեթէ թաղուած են տուներուն տակ արդի էպանէն զիւղին՝ որ ամրողութեամբ անոր բեկորներովը շինուած է, և կը թուի թէ Միջին դարը շրջապատող փոքր քաղաքին ամրոջ տեղը գրաւած է, այսինքն այն հազը որուն վրայ կառուցուած էր ամրոցը: Հաւանաբար ամրոցին կառուցումէն յետոյ շինուած է եկեղեցին, վասն զի Տիւս-

բացի կիյեոմ միայն ամբողջ շինութիւնը կը յիշատակէ և եկեղեցիի շինութեան մասին կը լռէ:

Camille Enlart, իր "Les Monuments des Croisés dans le Royaume de Jérusalem, Ա. Հատոր, էջ 133, նոյն եկեղեցիի մասին կը գնէ հետեւեալ նկարագրականը. «Իպլէն աւանը, Յոպպէի և Գապայի միջև կէս ճանապարհին, Երուսաղէմի եւ Կիպրոսի թագաւորութեանց պատմութեան մէջ նըշանաւոր ընտանիքի մը առատը եղած է, որուն ամբողջ չորս աշտարակներով զարդարուած, թողած է Հաւազըգոսական հետքեր կամապատասխան նկարագրութեան Տիրուցի կիյեոմ արքեպիսկոպոսի որ կը պատմէ 1143ին անոր հիմնարկութիւնը:

Արդի Իպլէն(?) գիւղին մկկիթը Խայկերնորուն եկեղեցին է, որուն գեղեցիկ յատակազիծը և նկարագրութիւնը հրատարակուած կ'երևի Հնախօս Clermont-Ganneau (տե՛ս Archaeological Researches in Palestine, Հատոր Բ., էջ 170-73), որմէ կը քաղինք հետեւեալ տեղեկութիւնները. Clermont-Ganneau Իպլէն այցելած է և Եկեղեցիին յատակազիծը շինած է 1870ին, իսկ իրմէ առաջ Max van Berchem 1893 և 1894 թռականներուն հաւաքած է գիւղին անուան պատմութեան հետ եկեղեցիին ճարտարապետական ծանօթագրութիւններ, և ան յետոյ սիրով արամազրած է զանեք Clermont-Ganneau-ի հոս կը յիշատակենք վերջնոյս ծանօթութիւնները եկեղեցիին վերաբերութեամբ, ան իր այցելութեան

ժամանակ մկկիթին շուրջը գտնուած արարական տուներուն եւ բակերուն մէջ մտնելով արեւմուտքի արտաքին կողմը կը գտնէ եկեղեցիին առաջին դուռը զոր Արարները քարերուն հետ իրար խառնած են: Նոյն դուռը շատ հոյակապ գոթական ճարտարապետութեան գեղեցիկ նմոյշ մըն է: Այս դուռը կը բաղկանայ կամարաքիւռ մը և ուրիշ զանազան յղկուած քանդակեալ մասերէ:

Այս եկեղեցիին կամարները կը մնան առանց խոյակի սիւներով բռնուած պարզ թակադակի մը վրայ: Վերջնոյս խարխուհները ծածկուած են հողի տակ: Յիշուող մասնաւոր ուշադրութիւն կը զարձնէ նոյն գրան լայն կամարին զարդարանքի դաշտաբարի մասին: Այս կամարին տաշուած ու բարակ քարերը փոքր խողովակի չափով փորուածքներ ունին կամարին կեդրոնէն մինչև անոր ծայրը: Այս գաղափարը Խաչկարաց ճարտարապետութեան մէջ շատ յարգի ճանչցուած է, և ուրիշ տեղերէ զատ, կը գտնուին Ս. Գերեզմանի եկեղեցիին և Սրուսաղէմի Ս. Աննայի Եկեղեցիին գուռերուն կամարներուն մէջ:

Clermont-Ganneau իր գրքին նոյն էջերուն մէջ թէ Իպլէն գիւղի անուան և թէ եկեղեցիի նկարագրութեան մանրամասն տեղեկութիւններ կուտայ:

Camille Enlart կը յարէ թէ այս աշխատանքը, զիբախտաբար, մեզ կամար եղած է աւելի թանկագին, եկեղեցիին աւերման իրողութեամբ, վասն զի ան վերջին պատերազմի ընթացքին ուբակոծութեամբ ծանրապէս վնասուած է:

Եկեղեցիին Սալաէտտինի կողմէն 1187ին Իպլէնի հրգհհուսմէն սկսեալ երկու ատեաններ ունէր. բայց նախապէս ունեցած է մէկ ատեան և երկու կողմնաթևք. մնացած են արեւմտեան երեք վերնատուններ ցցանկիւն կամարներով ծածկուած: Կամարները հարման կէտի մէջ են (en tiers-point): Սիւները կը բաղկանան քառակուսի փայտոկոյտի մը իւրաքանչիւր երեւի վրայ յնած մոյթով մը, պարզ բարաւոր մը, որուն կիրաւորմը կիրաւորանման ցյուակ մըն է և զանտէք կը ծածկէ: Կամարան և պատուանները ներսէն լայնցած են, պտուտակած և սանդուխ մը քառակուսի փոքր աշտարակի մը մէջ գետեղուած է. դուռը՝

(*) Իհտո Կնազոյն ստորական յիշատակարան մը Եվրացի Պետոս Եպիսկոպոսի կեանքը խորագրով կուտայ մեզ խիտ շահագրգռական և ամբողջութեամբ նոր տեղեկութիւն մը Ե. դարուն էպփան գիւղի մասին: Նոյն գրուը կը բնակէին Սամարայցիներ և Հրեաներ և սեպհականութիւնն էր Եւրոպիոս կայսրութիւնն որ իր բժշկներուն խորհրդով հան շինած էր փոքր բնակարան մը, որ կը մնար օղափոխութեան և իր առողջութեան համար: Ան հան շինել տուաւ ընդարձակ եկեղեցի մը՝ նախորած Ս. Ստեփանոսի և Ս. Թովմասի և թաղմաթիւ նահատակ սուրբերու և հաստատեց անոր առատ կեանքանները: Այս եկեղեցիին տեղոյն վրայ յետոյ շինուած են ուրիշ հաստատութիւններ:

: Այս ծանօթութեամբ կ'ստուգուի ուրեմն թէ Իպլէնի ամբողջն ու եկեղեցիին հողի տակէն Ելած քարէ շինուածանիւթերը ինչ ծաղուսով առաջ եկած են:

կատման կէտի մէջ սոյն տրուած ունի կա՛մ մարի չորս կորուսիւններ պարզ բարաւտրով մը ծածկուած՝ նոյնքան ուղղորդ որմնորս վրայ կանգնելով: Ցայտուն լար մը կամարին արտաքին և զմէջքարդ կողմը բուրբակաձև կը շրջապատէ, վերի կամարի կորուսիւնը խորոփի միջև երբեակ ճախարակի ցցուակով զարգարուած է, նոյն կամարին շարունակութիւնը խորշ խորշ շինուած է, ինչպէս Ս. Յարութեան տաճարի ճակատին կամարները, երբորդ և չորբորդ կամարի կորուսիւնները անկհան վրայ ունին իբր զարդ փոքր կտոր ցցուակներ: Նոյն շինուածքին ճակատը կը պսկուի երեք անկիւնը (sympan): Ուղղորդ պատերու անկիւններու մէջ զետեղուած են միայն մէջ փոքր կտոր ցցուակ մը, միւս երեքքին մէջ՝ խորոփ մը: Խորշաւոր կամարի կորութիւնն էլ զատ, այս դասը, պարզ ցցուակներով զարգարած, բաւական կը նմանի ժիպլէի կարաւային դրան: Ան ունի ժի. զարու երբորդ քառորդին կամ կիսուն հոռութիւնը:

ՄՎՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱՆՆՈՒՆԻ

ԽՈՐՀՈՒՐԳ ԵՒ ԽՈՍԵ

Գործի մարդը մէջ նորոյք է յիշել ա՛մա՛մսնակը դրամ եւ ստածը. բայց նշխարապես ասկեց շատ աւելի է. վասն զի երբ գիտնակ շաւ գործածել զայն, ինչոյնիմիկ մշակութիւնը, բարեաւարտելը՝ նկարագրին կազմութիւնն է ան: Այն միկ ծանր որ անհոգութեան կամ ոչինչ բանեուն, այսինքն անհոգութեան աւելի յոնձոյն բանեուն կը տրուի անկն օր, քանի մը ստորան մէջ, երբ ինչոյնիմիկ կասարեալ գործունակն անխոտ, պիտի կրնար սգիտ մը իսկանուն զարծելն, և երբ քարի գործերու շակարտեր, մարդու մը կիսակը պիտի բեղնաւորէ:

Միաժամանակ չընել երբի՛ մեկի աւելի բանել, շատ կարեւոր է աւելի. նշխարապես նշանաւոր մարդ նա է որ կրնայ իր բոյնակն յակ ուշիք բանի մը վրայ կեդրոնացնել և մրնացածը սնունդ, կեդրոնացուը մարդկային մեփ մեծ ոյժն է:

ԳՐԱԿԱՆ

Մ Ո Ր Ո Ւ Ա Ն Ի Բ Ա Ն Ե Ր

Մտաւորապէս կէս զարե ազին մեր ժողովուրդը սարկեցաւ բաներ որոնք այսօր կը կազմեն միտքի կեանքը անոր մէջ կարեւոր հատուածին: Հայաստանեան իմաստասիրն տարազը մեզմէ անանց համար այլեւս որտէ միջիթարանը, մեզմէ շատերու համար որբազան պատգամ է, զբարսը՝ մեզ իբարու զէմ նակատի հանելու աստիճան: Այս նշմարներուն մէջ, եւ պիտի յմտանամ նոր ուսուցումին վերլուծումին, քանի որ ասիկա կ'ընեն այնքան տիրական կերպով մեր հայրենիքին ու զաւրութիւնը տեսարանները:

Մեր ժողովուրդին զբարտազոյն հատուածը, ան՝ որ ապրել յետոյ Աստուծոյ գործներէն ամէնէն անբարեխիտ, ու երկբար կեանքին մէջ, տարողունակ է այսօր աշխարհի չորս ծագերուն, կրկնելով աւելի քան դժման որդիեան յունակորոյք բարելանեան գերութիւն մը, ստղեցաւ զարձակ ուրիշ բաներ, որոնք, սուրին ու հուրին ընդմէջէն, ինչպէս կը պատահեն մարդիկ նման մտական վերելարումները, փորձի էին նւթարկած մեր յոյնած, հազարամայ ազէտներով խցանար ցեղային խղճմանքը, մեզի ժողով բարտաբող շրջանի մը, բայց չէին կեցած խոր աակել սիւնները մեր հողին: Ներուած էր մեզի այսպէս զգալ ու տարազել ցեղային մեր խորհուրդը, խորքը, նոյնիսկ անցեցաւ զարափքի էլ զեռնէն յետոյ: Այսօր....

Ինչ որ հասած է հիմա մեր գունդուն — անուր փակեցէ՛ք հողին գունը, վասնզի ազգերու պատմութիւնը սխալ չէ պատմելու անանց ամբողջապա պահպանումէն, ինչպէս կ'ընեն արեւմուտքի քանի մը մեծ ազգերը — իր բազմաուրի որ այն միւս ազէտներուն որոնք ներմուծի: Կաւարական բնապիք զուսանափոխութեան, բնապաղթի, նոյնիսկ զանգրուածային ապանդի այլապէս եղբարական համապատկերները ասիկա մեր պատմութեան, որտաւուլ, զարեւարայից, սպասարու ու զնութեան զապատումները մեզ զարեուն բայց որոնք թափորը, կրկնել փըլ՝ բուած ինկաւ մեր հեղեղու սեմբուն: Ասանց ամէնուն զէմ մեր ժողովուրդը երեւան բերան զի անայց խորութիւններէն, զիմազրական իր միջոց, երբեմն նուազ, երբեմն հերքանակ, բայց հանց իր զիմազրութիւնը, անուր փաթեթել իր պաշտպանողական միջոցներուն, որոնք իրեն թելարուած էին միջին իր խորհուրդէն: Ասանց

709-66



փխրոտփայտութեան, առանց թափարկան շարժումներու, միայն ու միայն ջանի մը մեծ անուշանքու, ջանի մը անփութքներինով բառերու յուսալքին ապահանջաւ անկից մերժելով ուրիշ նպատակներ: Այդ յուսալքը, ըսի՛ կ'ուզեմ ցեղային խորհուրդին այդ մութ յնարքը դիմակուելն զարեւու գործին: Թող ներքուի սա խաղաղ բառը ջանի որ տարբեր չեն շինուած զարեւր հայ ժողովուրդին:

Այսօր ցեղային այդ խորհուրդն է որ ինկած գազախին ժանիքներու:

Ու զազանք հետադարձական պատկեր մը չէ սա ստղերուն վրայ, մեր պատմութեան շատ ընտանիք: Երբ մեր ժողովուրդը զինքը քղկազող կակաւադիրը կարծած է կերպազրկ, դատական կաւայցովը երկրաւոր ու թի՛ մըն ալ երկնաւոր փորձանքին: Հիմա, խորքին մէջ, բաժնութիւն մըն է կերպիւտ որնք մեր ուժերը կ'ուսանն տարբերակ սխորժակներով: Օտարին ազլիկն է ան, անուշ գարեթով մեր հոգին հանգրծեցին անզրուար վայելիքներու, երգի, նկարի, ազօթքի մեծերով է այսօր ինկած են արձանագրանքին տակ նոր խոտիճներու տարփութ մեր սուղն: Երբեմն մակարան ձգտումներէն մէկն է մեր հոգիին, որնք իրենց պարբերական խաճախովը մեր արջի թի՛ շարժական գործարարութեան մէջ, խոլոր ենդքեր կը բանային հաւաքական մեր գործունէութեան կողմերուն: Մեր նախարարներու ընդերային վէճերը, զանքը, մրցակցութիւնները ուրի՛ անուշով նուազ բացատրելի կը մնան այսօր մեզի: Գնա երրորդ, կինդերորդ զարեւուն մեր պատմիչներէն միամտաբար դիտուած ու սեւեռուած սա ջանի մը գրիծը: — օտարին դիմելու, մերժանքին գանկուտ, զբարը ներշնչելու, մանաւանդ սեպական կողմերուն վրայ այնքան զրժուածաւ բայց օտարին բանակներուն մէջ, հեռու աշխարհներու նուաճումին համար մեր կատաղի պարկելուութիւնը, եռանդը, բոլորանուէր սպասը, չեմ գիտեր ինչու կ'արժենան մտքին երբ նոյն երեւոյթներու այլաբխիտակ սողանցը կը ջալէ առջեւ: Մեր ժողովուրդին բազզատարար նուազ շխիթխուած ու լաւատար մասը, անհրճելի օւժգնութեամբ պայտասմանք կ'ընէ օտար կուտքերու, յղացներու, մեր հայրենիքին մէջ, իր նիւթական է ոգեղեն ամբողջ պահեստը նետած այն կուտքերու յաղթանակին: Ինչն մեր յուրիանական թշնամին, մեզմէ անհունուպէս գերազանց իբր օւժ, թիւ, վայրագութիւն, գիշխանած սխորժակ, տարին ջանի մը ենդ անապանդ կը բառնայ իր թերթերէն, մեր մէջ հրդազը բերգերու քրտութեան մը բարձրացնելով իր սանձաններուն երկայնքով, ու այդ խոտիճին շարժ արեւ տեսերէն մատակարարելով մատաղատի սուղն ու

ազեքեկ մաղերով ձերբերուս ալ վայելիքին: Զի ստեղծութիւնը, զայն սերմանել գիտնալը ոչ միայն ջաղաքակրթական պատուանիշ մըն է այսօր, այլ անհրաժեշտութիւն մը: Մե՛նք:

Ու զազանքն աշխատանքը՝ բզգաւմ է նայ յաղցիմ:

Աւելի գիտական որակումով՝ ԵԱՐՏԱՅԱՏԱՐ (զաղղիացին պիտի ըսէր dissociation) այն համեմատ, բայց յամաւ, թի՛ բայց աղանով ուժերուն որնք զիմանալ գիտցնի էին զարեւու մաշումին: Մակարան ձգտումներու սա առատութիւնը, այսքան վճարական բողկներու, վատ շահագործումը կը հայթայթէ զարեւով զազուած այդ ցանկութիւններուն: Հիմա մեր հոգիին հիւստապատումը, գիտուն մը պիտի շղթա՛ զառանութիւնը սապարեղը բաց է ձգած անոնց որպէսզի նման կեղերուն աւմէնէն անտղիքին, անապղը յառաջանան հիւստուններն ի խոր մեր ներքին անձնատարութեան: Ու այս աշխատանքը, գոխեմ սա առաջերութիւնը, եղբարեալն յարատեւ ու կաղմակեղարուած, թէ՛ զազութիւններու սղջայի ջուարանիին ուր արջին առանց ստոր ալ մահը տուն տեղ է եղած մեր գոյութեան ամէնէն կենսական հանդիսներուն, թէ՛ մեր հայրենիքին կարմիր արջալուծութեան մէջ, հաւաքարարեալ: Ու այս աշխատանքը, մտօրկեւանագով նոյնիկ անոնց ժող, որնք կը հաւատան ծառայիլ ցեղային պահպանութեան տարտամ ու անգոյն տարալին: Իսնդալուս, հայրենաւոր տաղը, նոր օսումներու հրամայականը քընարական անկեղծութեամբ մը չեն բաւականանար տարբերովի: Այլ առաջ կ'երթան աւարցները, կիններն ալ կարտիրեւո իրենց համանապիին: Ետրոգուելու է նորագիւտ սրբազան սա կոչերուն մէջ համոզումին բաժինը խնդրոյ նիւթ չէ ինձի համար: Համանարողկանին զապարարականներու աշխուղեալ այժմեական պէտքը ես չէ որ պիտի անկարգիլի զարձակ մեծ ազեքերու ընտրանի երիտաւորագութեան: Բայց փոքր ազեքեր, մերինին նման կազիւ կանգուն կոյտներու մտա այդ զապարարագործութիւնները գրեթէ համանիչ են ինչեւսպանութեան: Գարջ երկրորդական ուսումը ամերիկեան կամ անգլիական կամ ֆրանսիական գոլէճներին, բաւ է եղած մտօրկ անցեալին մէջ որպէսզի այդ պատկանորենը զարգին իրենց ազգային խորհուրդին մաս կալմանէ: Եղիպտոսի մէջ հարեւրով, լքուելու համար հաղարով հայտնելի են այդ երեւոյթները ջանի մը լեղու խոսող կամ զրոյ պոռնք հայ թերթի մը պիտի ինչային իրենց մեծ աւքերը: Ու ասիկա այսպէս զազութիւններուն բոլորին համար այ: Ե՛ր պիտի անգրագաւանանք որ մեր կարելի փրկութիւնը պայմանաւոր է մեր գունդներուն ամբակաւուց պահպանումովը այդ նորանորոգ յղացներուն ընդդէմ, Գապանոպական, յետադիմական, Բառեր են տունք ոչ անելի ոչ պակաս: Զգիտաննք աւելի ջան արեւմտագրին մեծագոր ազգերը:

Մեծ կզեր մը բլլլուլու հարկ չի կայ, իմանալու է չափեալ համար անկոյ ինքը՝ որուն անձնաւոր կը թուի որոչ համակարգ մը ու գտակը մտօրկ ա-

պահան ուր լուծելու և անէջանելու համար երկու հազար տարուայ նայ յղացր, նոր բառով՝ խորհուրդը զոր այսպէս կասնահար ջանիջտելու լըծուած ին մեր առաջապահ մասուորակները, իրենց ինքնական փորձառութիւնները, ուսցքները տարածելով անտերունջ զանդուածները դէպի, ու կը թուին անտեսել աղէտը, զրնել յօտարելու իսկ աստիճան՝ անզոնկին, յանուս մեծ խաէյաներու Դարաւոր սրբագործումով մը աստուածացած բառեր — արդարութիւն, իրաւունք, քաղաքակրթութիւն — այսօր աւելի չեն արժէք քան քուրջի կտորներ։ Ու իրենց կարգին, նորակերտ ուրիշներ — աշխատանք, վայելք, մարդավարի կեանք — զիրենք կարգաբարկ հանողներուն չեն ըրած կուշտ, պարզ հացը։ Դաղթահայ առաջաւոր երիտասարդութիւնը չի կրնար այլքէ կեռու պահել ողբերգութիւնը որ զինն է այս նաւարկութիւն։ Ուրիշ՝ բախտը զարմանալ այն ժողովուրդին որ անմասնները ամուր կը կարծէ մեր պայտերուն հուղերի ի վար։ Ինծի կուզայ թէ տարբեր հակապատիքի մը չի սպասեր անոր։ Ու ասիկա՛ առանց պատմագիտ աննախատեսելի բայց անվերջ պղզակներու — մեր դիրքը բախտորջ է այդ աստրժակներուն սրունքին մէջ — միջամտումն, այլ պարզ տարբանչաւորումովը հայ յղացքին։ Պոսն մը տարի ևս, ու հայաստանից փեղջուրին հողին անպակ պարպուած պիտի ըլլայ իր պայտերուն իսկութիւնէն։ Տասնամ մը առաջ այս վայտերը վախեր էին։ Այսօր աւելի են քան վախը։ Աին ու ինչի՞նչ երգելը ծիծաղելի հետադուրթիւն մըն էր մեզմէ շատերուն համար. այսօր փաստ՝ թէ մեր աղջց սրտէն անվերապարժ թուած է մեր խորհուրդը։ Ու վախը պայծառ աղէտ է բոլոր անոնց համար որոնք արուածէն, ցոյցի հանուածէն անզին ալ տեսնելու պարտքը չեն վաճառք ներկուած փաստերուն մեծ մեծ աղմուկին։

Միւս կողմէ, զարնալ այդ շրջաններուն, մեր ժողովուրդը, այս անգամ հաւաքարար, երբեմն բռնի, երբեմն ալ ինքնամատայց, մոռցալ քանծ, որոնք թերի, անհիշ կամ տարագրի գնահատուած կամ՝ այսօր բոլորովին ուրացուած ըլլալու նուէ հակառակ, մեր միշտ աղետաբար բայց միշտ ալ անվճար ցեղային գիտակցութիւնը բերք էին մինչև դոները նոր ժամանակներու։ Գիտեմ թէ նոր ուսումին առաջնայաները համարտակօրէն պիտի վերլուծեն այս պրոցեսը, անոր գնահակ, անփաստունակ, ստրկական հանգամանքները հատիկ հատիկ զննելով ու արժեւորելով։ Բայց ինծի կուզայ թէ կանխարտ անապարանք մը, աւելի ճիշդ անպարտեմ մըն է ասիկա, քան անկեղծ ու շիտակ չիք մը մեր պատմութիւնը ցնծնելու։ Դարձնալ տեղը չէ հոս լրիկ հաշուեկշիւը կազմել այդ արտում ելիին։ Ինծի համար պարզ ու գեղեցիկ է գումարը — Ու այդ գումարը իբր զանգաւած, հաւաքական գործարարութիւն, Հայոց ժողովուրդն էր անցնող զարու կէսերուն։ Այնքան սրտառու, գոբախտ բայց այնքան ալ

իրաւ, իմաստայեղ տարազ, երբ, զարաւոր կոչկոնանքին նետները տակաւին չսպիացուած, այդ արհամարհուած, այդ սարկութեան մէջ այլ լասնբաժ զաւանաղ սղին արշաւի կը հանդերձուէր։ Գէպի նորոգ իր նուահունները, աստիճաններով մահուան կայաններէն իր վրայ զիդուած թմբիքը նետելու մէջով, անակիզով, յուզիլ արթնամտութեամբ ու փարելով ամբարշտուկ այն նորոգ ազգակներուն որոնք յատկանիշները կը նկատուին արդիական մշակոյթին — լեզու, արուստ, զրականութիւն, տեսնական շնչա դիմագիծ, բայց պակելով հողեյասակը անվճար ու հարողատ, իր անցեալին։ Պոլսն ու Քիֆիլը (այս քաղաքներուն մէջ մեր իմացական գործունէութիւնը միայն նկատի ունիմ), յինուած չեն արագիտ, անգիտակից նպաստներով, այլ շքեղ փաստեր էին այն տուրքերուն որոնք ամէն զարու, առնուազն քանի մը անգամ նակատապրին խոփովը նիմաստակ կերպուած, շքար ջարի վրայ չնքուած։ Մեր երկրին վրայ անպակաս ըրին քաղաքակրթութիւն մը, բառին տալով ընդարձակութիւն մը քան՝ ան զոր կ'ընդգրկէ այսօր, Ինծի համար մեծագոյն քաղաքակրթութիւնը աղբիւնը, դիմանալու քաղաքակրթութիւն է, երբ հողերը զարաւոր գիծեր այդ ապուր մը չենք մը, դիմագիծի մը կը մտնեցնեն։ Ու, աւերակ մը, անոր մէջը պտտող սղեկի մը, վրան թեւածող երկի փշուրք բաւ են աղք մը խորհրդանշելու, կերէք է որ այդ ազգը մնալու հաւատքը կը կանգնի բարձր հողիներուն խորք անոր գաւազներուն։

Ու 1850 ի կենդանի, իրական տարազը, ժողովուրդ շարքը, Հայոց աշխարհիկը, Հայաստանը, տարօրինակ բոմանթիլով մը այսօր այլակերպուած, պատկերներ են՝ խառն, կըզր, կերպիւնող Ալեքանի ինչպէս Իբրիմանի, կեսարացի փարթեմ սեղանաւորներուն ինչպէս Թուրքիկ պարզուկ խորհարաններուն աչքերուն առջև։ Ազգային անցեալը մէկուէ երեւակայութեան մէջ կը հազնի նոյնքան իրական գծազրութիւն, փառք, շնորհ ու գեղեցկութիւն որքան միւսին շիղերուն վրայ անոր ներկան կը յօրինէ կոկիծի, յամառ հաւատքի, ապրումի համահասանդող իւրաքանութիւնը տառապող խայասանին։ Ու ազգային երգերուն, հանգչեններուն, հաւերուն իմաստը նոյնն է մեծատունին ու իր սպասարբին հակացողութեան մէջ։ Վերլուծուած դեժուար պիտի հասնէր արտաբերել հոծութիւնը այն զգացումներուն, որոնք զբարբար շղջողուն զարդերու խղզող բնութիւն հակապակ, կամ՝ յօրինուածքի այլապէս մեղաւոր ստափալութեանց ընդմէջէն՝ համբայ զատի ալքերանալու, երբեմն անարուեստ, չչան, ուսուցիկ, երբեմն պարզ, խոր անփոխարինելի կերպով հարգատա, իբր արտայայտութիւնը գաբերուն պատգամին։ Ան որ, այդ օրերուն, ոչ գիտէ ինչ իմար հաւախօտի մը շրթունքին զամուսն բնաշուքեան մը դիտուել կախեց անտես, բայց այնքան իրաւ, արնաշագիտ կուտը որբին, որ կը սկսի

գիմ սիրելի զաւակունքս, կը թափառին
օտար աշխարհ» ...

այսօր տօգտն, մոխիր բայց այդ պահուն համակարծես եւ կրակ բառերով, պատմաբանք էրը հոգեւոր միութիւն, փաստ աւելի կ'արժէ քան մեր օրերու թերեւս համալսարանական գրողը, խմբագիրը որոնք գովաբերել էր փառերգին ... աստիակայն մտնելու, Ալեի ու Վեյիին: Չայնե'ր, որոնց ահանջ տուին այլապէս հոյժ մարդեր — բեռնակիր, արեւոտաւոր, մշակ, տանուտէր, սեղանաւոր, վարժապետ, տէրտէր, վարդապետ, բայց բոլորն ալ յուսովքին վատահ պաշտպանութեամբը աւելի բարեբաստ: Չայնե'ր որոնք լուծ են ալ, իրենց նահանջին մէջը շինչափառ ու յանկուցիչ: Ո՞րն է երբը որ լացնէր միշտ այսօր: Մի յոբորտաւք թէ լացին պէտք չունիք: Թէ այլատուութեան, յալթանակի, տեղեկական գործի պիտի բանաք ձեր հապաղին դռները: Գտահցէք, այսպէս մեծ համոզել առաջ, միջին կայաններ ձեր եղբարցը հոգիներուն ու յետոյ պրտապէք: Ո՞րն է երբը որ մեզ յուզէր այսօր, գաղութներու բարթաններս, մեծք հիմնովին պարզուած մեր ընդունակութիւններէն, մեր ներկան հալածելու անողջը հարկովը զատապարտուած, մեր անջնային զտանալու միջքը իսկ անկարող ճակատարաց կրելու: Հարցուցէք բայց զվերաջնէք պատասխանին հաւատք ունենալէ:

Ու սա նշմարները տրտուած, յուսակտուր, անաւարտ որ նշմարեւ որբացուած, կը ներկայացնեն հիգր, պատմելու համար սուգը մուգ ան քաներուսի կը հաւատամ թէ գոնէ մէկ մասը ատենց, զանգուածին համար ալ իսպառ պատուած, մեզմէ ու մանց մտա չեն կորնցուցած իրենց սրտառուչ, վաշխուար շնորհ: Ու, մեղմէ մեզք ուսերուն նուիրարուած սա պարտքը, ոմք բաներէն խօսելու ուժացած, հեռացած, թշնամացած մեր եղբայրներուն, մեղ ընէ նեղ, գուցէ անարդար — աղքատութիւնը սիրտերը գետնացնող, փանցահարող փաստական ախտ մըն է, մանաւանդ հոգեւոր իր երեսով — և կամ — անհատկանալի, նոր ուսումին ու տախտակներուն բարտանուէր սերունդին մտա, անպէտ որբան չկամ, պատուի բայց իրիք շղիճը, ինչպէս տրուած է մեզ հատատել ատիկա իրենց խօսուածքին ու կեցողութեան մէջ, երբ ամէն կեցողացման, եղբայրական շաղապատումի փորձ կը կործանեն տիպեցեական տուեալներու ճաղապարտ մը աղմուկով մեր կարօտին ու հայրենապառ բաղձանքներուն վրայ: Ի՞նչ շէպովթ է ատիկա որ իր եղբոր ստեղծութիւնը ներշնչարան է զարձուցած իր արժէքներու կերտումին: Ո՞ր է իմաստը այն անողայն ուրացումին որով կը շարտուին անխուսափելու օտարացումով, անէպտուի հարեւր հաղարկներով հաշուուած բերաններ, նոյն լեզուն խօսող ու նոյն արմատներէն մեկնող:

Թերեւս աւելորդ չլլայ յայտարարել թէ ես չեմ որ պիգատտեսան միամտութեամբ մը, պար-

զպայտուութեամբ մը սա կեցուածքը զատել համ զատապարտել պիտի ներքէլ ինքի, առանց բաժինը ճշդեղն օտար մշակովներու այլապէս անժուռիկ ճնշումն որով պայմանաւոր է որ միայն հացը զոր կ'ուտենք, այլ և հոգեւոր, իմացական մեր մտաւորը: Գաղութները ջրտինքէն աւելի բան մը կը հանեն իրենց ուղեղէն: Բան մը որ հարստութիւնն էր իր պարզութեան: Ու ատիկա մանրելով է որ առակաւին մինչև ատեն մը շարունակին պիտի քարջ տալ իրենց վերջալոյսային ազատացումը, անէպտուր հակակոտը ընաչգով մը: Անշուշտ գեւ կանգուն են մեր ժամերը ուր ճերմակ մազերու սրտառուչ տիրապետութիւնը իմաստալից է բաւական: Ու կը խօսուի մեր բարբառը զառամ բերաններէ: Ու կը գրուի մեր գիրով, բայց, նոյնիսկ ամէնէն բարեբաստ պարագային անգամ, անդուր է փոքուած այժմէական, նորապիտուր ու տաղանջատաւ մեր մէկ գրողին որ Բարիդի կամ Պատտնի գրգիռներուն ընդմէջէն — արուեստի գործը կարծուածէ շատ աւելի պարտական է այդ գրգիռներուն — իր զգայնութիւնը կը հանէ օճի, բիրեպայցման, զանելով այլապէս խուրվիչ շլացուցիչ անդալապարձ մը իրմէ զուտ: Ու ան միտան միջև, որ կէտ զարտալից Պոլսոյ խաններուն ու արհարաններուն ջրառանաթը, հեղձամիճուկ երազներով ու լացով քաղցուած միջնորդանէ կրցեր էր հանել այլապէս սրտառնմիկ բայց հարգաւոր պատիկները, առանց բարկիւնան շղարին: Ու այդ անդուրեղը աշխարհ է մասնաւոր հոգիին համար այն տղեկին որ թափը ուսին գեղին զպրտը կ'երթար տարի մը ամբողջ մեր գիրերը ստղծելու, ուրիշ տարի մը՝ զանոնք հեզելու և երբորը մըն ալ՝ զանոնք սահուն կարգալու համար, քառորդ զար տաւով, ու այն միայն նոյնատիպ տղեկին որ այսօր փայտուն, կոկիկ, կը վազէ գեղանի ծաղկաբարձները, մուկվիներու մատուրներէն ծաղկաբուն մը մէջ կ'աւարտէ օտար աթութային ուսումը ու կը զարգանայ հոկայաբալ ... զէպի օտարութիւն: Այս զուգակիւրը չի ըստպատր: Ու մտքին մէջ հակադրութիւններ, հատգիտութիւններ չեն թելադրիչները սատողներուն: Հնոն կը տիբէ համազարգիակ ցարը ամբողջովին մտացուած հոգեբանութեան մը, ընկուզուած աշխարհի մը որոնք մերն էին, եղեր էին՝ քառորդ, կէս, մէկ, տասը զար առաջ, Որոնք ալ մեք չեն, զգալութիւններ մէջ անխեղապարձ, բայց նոյնիսկ կենդանի ծօցին մէջը մեր հայրենիքին: Անխուսափելի քաջալուրմ, տարբանշատ'մը մեր հօգիին, որ կ'առնէ կայապարզ սա նորգուած օտարութեան, աւելի աւաւոր ու սպանիչ քան ասոր և աւելի զարեք մեր գերութեան որ անգործող (inoperant) էր մնացեր մեր հոգեւոր կառույցին պարզուկ բայց կարճ զրահանքին դիմաց — մեր լեզուին, հողին, երկինքին ձեւերով՝ մեր վրայ, ներքը, շուրջը հովանաւոր:

Բաներ կան որ վեր են մենէ: Ատոնցմէ է մեր պատմութիւնը: Ուրիշներ՝ որոնք կը թուին ըլլալ ատիկա, բայց նուաճելի են խորունկ ու յաւրատեւ նուիրումով, զոգաբերումով, Ատոնցմէ՝

մեր ճկեղեցիներն: Ու ուրիշներ, որոնք քառութիւնը անկարելի կ'ընեն մեր մեղքերուն: Ատոնցմէ, ապահովաբար, այժմեան մեր ընդառայն՝ ուր, հեռուէն ազէտը փողով թմբուկով հրաւիրելու մեր վատ, ազգուրաց հոգեբանութիւնը: Անկարելի է ստանջ գառն վրդովումն հետեւիլ սա կործանաբար անազգարանքին՝ մեր անցեալը հաշուեյարգարի ենթարկելու — անոր մէջ մեր պարտութեանց, անկուճաններու փաստերը խորանարկելով, աւելի ցայտուն ընծայելու համար կատայցները քանի մը հիւրանոցի, կայանի, ու սանկ ու նանկի թող լաւ հասկնան զիս: Ոչ մէկ այդատանք կ'արհամարհէ ան որուն օրերը, ամիսները, տարիները չլթնայակիր վատասկէ գատ ուրիշ բան չհասնցան սա կեանքէն: Բայց, ներքի գտնելով նոյնիսկ նեղուճութիւնը առակին կապիկին, ինքզինքս չեմ խաբար տրուածը, շահուածը դիմաւորելով, ինչ կ'ըսեմ՝ ընդհատակելով իբր արժէք, կըստածնի: Ինչ անուն ալ փակցնենք այժմեան վատասկին, եղածը խաբար ծպտուած մըն է գրեթէ, որով մեզքը փածկելու մեր ճիգին մէջը դառնանք նենգաւոր եթէ ոչ ապիկար ու աճպարհ: Կռնակ դարձնել մեր անցեալին, յանուն նոր կարգախօսերու ամէնէն առաջ իմացական անպարկեշտութիւն է: Այդ անցեալը ոգեկուշած պահուս, իմ մտքէս կ'անցնի ո՛չ մէկ ուրիշ բան՝ բայց այն թանկագին, անփոխարինելի զիտօրիճը միայն որով զինաւոր դարերը ընդունեցին: Երբեմն նակատով երբեմն կուսկով: Այդ գիտութիւնը այսօր ազատած է մեզմէ աւելի հաւատածակն, մեզմէ աւելի հայրենազուկ ուրիշ ժողովուրդ մը: Չաղետտին այնցելով մը կ'ընեն թէ չի հասկնար հոն կատարուած հրաշքը: Նոն մարդիկ կը ստեղծեն և հող, և լեզու, և մշակոյթ: Կ'ըմբռնէ՞ք թէ որքան խոր է հիգի հող, լեզու ստեղծելու երկու հազար տարիներէ ի վեր աստեղծել օտարացած մարդոց համար: Ուրիշներ բռնի կը հանեն այդ հզօր ազգակները աղբերուն մէջէն: Մենք կամաւ կը լքենք զանոնք: Այժմէ նակներ, հետաքրքրականը, լրագրականը, ընթացիկը, կամ՝ ազատներն, ասօր օսկեղարք երբ իբր զերպոյն տախտակներ կը մատուցանենք մեր ցնդային մտահոգութեանց, վտանգած կ'ըլլանք այդ ցեղին հոգեխառակը, ենթադրու որուն վրայ միայն արմատ կը զարնեն հոգեւոր բոյսերը:

Այն այտարակային անհակացողութիւնը, փոխազարձ ենթոտմը որ մեր առաջուոր մտահոգան խարխիւները, մեր մտքին բարոյական միջուկը դարելով նախնայտաի վերածելէ հաք, այսօր պտակաւոր, պետական, եւրոպականացած իմաստաբիրութիւն է դարձր մեր գըլխուն, միմիայն մեր ստորին բնազդները, մեր ահաւոր, գիշարելի ստեղծութիւնները օսկեղծօծելու, պատմունանելու, հրալուսելու ընդունակ, երբ աւելի քան երեքք զիրար հանդուրժելու եթէ ոչ սիրելու հարկը վերջնազգային պատգամ է, որքան մեր ասարտարօտին կամարին, զիրար արժեզրկելու, սեցնելու, այլանկեղելու, անասնազրկելու այն կատաղութիւնը որուն առջև ափի-

բերան կը ճնայ ամէն անկախ դիտող ու մտածող, երբ ափ մը ընտարանի անաստակ կ'ըլլայ համայնական զգացումներու, զգայութեանց գիտնի մը վրայ իր սիրտը լայն ընելու եղբորը սիրտին ու միտքը՝ իրատե՛ս, մեղի համար զարբնուող հակասացորին, որուն լրիւ պտակերը ամենքս ալ նկատուած ունինք, անշինջ ամօթով, անմուսնայի կոկիթով, քանդակուած խոր մեր մարմինին ու հոդիլին ամէնէն նուիրական ծայրերուն — պատակերը մեր վերջին ողբերգութեան ոչ իբր անգըթութիւն, վարագրութիւն, այլ մեր միտքին հատուցուած գերազոյն նախատինք. մանաւանդ իմացական այն անլուր խածմանօք — բաւը գործածելով իբր վիճակ — որ մեր մատուլին հազարաւոր սիւնակներէն պարտախորհուած պատգամներուն շո՛ւքն է, նուէրն է մեր զժբախտ գլուխներուն, որպէս զի մտացած մեր գոյութեան յաւիտենական թշնամին, զիրար հարածենք, այդ թշնամիին զէ՛մ իսկ մեզմէ չգործադրուած անգըթութեանք մը. — այս ամէնը չեմ գիտեր ինչ ահաւոր, հրաշխաուն անզգածութեան մը, կուրու՛թեան մը գինով անցնին մեզմէ աննմար: Կը մոռնանք ինչ որ չի կրնար մոռցուիլ: Ու կը սորվինք ինչ որ թունաւոր գերտնուցում մըն է մեզի համար:

Նկարագրիները նոր ուսումնին:
 — Շատ ու շատ են անոնք:
 Բայց վեր կանոն ստանք գործն է նորին առաջնայններուն:
 Նինին մարգերը, իրենց կարուածին մէջ:
 Ես կ'անցնիմ տրտում կարուանին ազօտած, մոռցուած, չխշած բաներուն:
 (Շարունակելի) 8. ՕՇԱԿԱՆ

❖

ԽՈՐՀՈՒՐԻ ԵՒ ԽՍՈՒ

Երիտասարդութիւնը կեանքին ազուտ մէկ պահն է: Ի՞նչ մանուկ, մարդ չ'ուրիշ բաւական զգացողութիւն է ոչ ալ անսպասողութիւն իրերու: Ոչինչ խորունկ չէ այն ասեմ. Լաստե սարիքի մեջ, շատ գիտե, ա՛յ այնքան համոզ չ'իմեւար: սիրոյ, նուազ դիտարացող եւ աւելի շրջանայեւզ, ա՛յ այնքան չ'առնուր է չի սար, Բայց, քանակ երեսուն տարուս միջոցին, ի՛նչ հոյզ, ի՛նչ շիտիւն. ո՛րքան շուտ կ'սիրուի եւ ո՛րքան շուտ կ'սիրե կայ հասակին մեջ:

*

Երիտասարդները, իրենց յոյսերովն արքեցած, կը կարծեն բունն հեռակողմած բաներինն. անոնց շուրջ երեսակայութիւններ իրականութիւններ կ'երեւին իրենց:

ԵՐԱԺԵՏԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՅՈՑ ԱՌՈԳԱՆԱԿԱՆ ԴՐՈՒԹԻՒՆԸ

Ա. ՍԱՂՄՈՍԵՐԳՈՒԹԻՒՆԸ

ՔԱՌԱՂԱՐՆԵՐՈՒ ԴՐՈՒԹԻՒՆԸ. — ՍԱՂՄՈՍԵՐԳՈՒԹԻՒՆԸ, —
ԸՆԹԵՐՑՈՒՄԸ ԵՒ ԻՐ ՏԱՐԲԵՐԸ՝

Ա. ԱՄԱՆԱԿ, Բ. ՇԵՇՏԱԴՐՈՒԹԻՒՆ, Գ. ԿԷՏԱԴՐՈՒԹԻՒՆ

Հայ ժողովրդային և եկեղեցական երաժշտութիւնը չի կանգչիր եւրոպական մեծագոյն եւ փոքրագոյն ձայնաւորներու (Тонал) կիման վրայ, այլ Բառապարհներու զրուիթեան վրայ, պայմանաւ որ երբ Բառեակներն իրարէ շրջապէս չախտող քառեակին վերջին ձայնը յետեւորդին առաջինը լինի: Հայ երաժշտութեան արհաւիր քառեակն է մեծագոյն Բառեակը (Dur Quarte), որուն սկիզբի եւ վերջի ձայները մնալով մի ընտանիքին՝ միջանկեալները կը փոփոխուին:



Այս վեց քառեակներուն զանազան շաղկապումներովը կը կերտուին կայական բոլոր եղանակները: Սաղմոսեղբարութիւնը կ'առարարածնարի Կետեւեալ կերպով:




ա) Սաղմոսեղբարութիւն. Հայ լեզուին մէջ կամապատասխան բառը կը նշանակէ ուղղոսասացութիւն: Անիկա, քարոզին և երգին միջև միջին տեղը կը գրաւէ: Այսպէս, երգօրէն կ'արտասանուին սաղմոսը, օրհնութիւնը, աղօթքը, ինչ կտակարանը (ի բայ ասեալ մարդարեակն գիրքերը):

բ) Զրուցեղբար երաժշտական որոշ կիմ մը և կշտականութիւն մը կ'ենթադրէ արդէն: 1) Փոխ, երկու մենեղբարներու փոխիփոխ սաղմոսը: Փոխին պարունակն (Umfang) է փոքր եռեակ (kleine Terz) մը, ինչպէ՞՝ g - a - b ԻՍաղմոսի կամարները առնասարակ գրեթէ նոյն երկաբութիւնն ունեցող երկու մասերու կը բաժնուին: Առաջին մասին առաջին բառը g-ով կ'սկսի, և մինչև նոյն բառին շեշտաւորը՝ կը կրկնուի աշխնքն՝ շեշտեալ վանկին վրայ g-ն՝ ա-ի կը բարձրանայ: Նոյն այս ձայնին վրայ կը Թաւալի ընթերցումը մինչև առաջին մասին վերջին բառին շեշտաւորը, երբ շեշտեալ վանկը կը բարձրանայ b ձայնին, որ առաջին մասին հանգստանալայն (Ruheton) է կամ աւարտանալայն (Schlusston), և անգամ մը միայն կ'երգուի: Երկրորդ մասն ևս նոյն կերպով և եղանակով կը գործադրուի, սա զանազանութեամբ միայն որ, g - a - b ձայներու շարայարութիւնը կը փոխուի g - b - a-ի. g-ն՝ սկզբնայն (Anfangston) է, b-ն՝ առաջին բառին շեշտանալայն (Accentton շեշտեալ ձայնը), և a-ն՝ առաջին կամարին երկրորդ մասին վերջանալայն կամ աւարտանալայն: Ըստ այսորմ, ամեն սաղմոս զրուցեղբարէն կը գործադրուի երկու մենեղբարներու կողմէ: Վերջին կամարին վերջին երկու վանկերը իրման եռեակի ոպումով մը b - g կ'երգուին: Փոխի յորինուածքին կետեւեալ սահմանակը կուտանք հաս.

Փոխին առաջին մասը		
Սկզբնամայնք	Շեշտամայնք	Աւարտամայնք
g	a b	b
Փոխին երկրորդ մասը		
g	b	a
Վերջին կամարին երկրորդ մասը		
g	b	b-g

Սակայն երբ սազմուտին առաջին մասին վերջին բառը միավանկ է և մասնաւոր շեշտ մը չունի, այն ատեն ձայնը աւարտական եղող Ե-ին կը բարձրանայ, վերջնիկներ բառին վերջնիկներ շեշտեալ վանկէն սկսեալ:

(Սազմուտ 2, 2. 4)





Իր կշռութեան յորինուածքին մէջ, ընթերցումը կը նեղեի տաղաչափութեան և բանաւոր տեղումներն:

2) Գարգռ: Ձայներու որոշ շարաշարութեամբ մը շարաչափուած է անիկա՝ Թէև միեւնոյն ձայնին վրայ դիտաւորաբար պտոյտ կուգայ: Անոր պարունակն է պարզ հնգեակ (reine Quinte) մը, ինչպէ՛ս՝ d-a, Առ ի յուսարանութիւն՝ քարգրի յորինուածքին նեղեակ աւարտակը կուտանք:

Գարգռին առաջին մասը				
Սկզբնականք	Petteia(*)	Շեշտականք	Աւարտումի բանակնք	Աւարտականք
d e g g g a g-fis-e-fis-g g				
Գարգռին երկրորդ մասը				
d e g g g a g-o-g-o-g-o e				
		կամ	g-es-g-o-g-es es	

Ձեռն գործածուելու նեղեակ ձայնամիջոցները՝ e(es)-a, a-e(es), d-a, a-d: Այն բառի իւրաքանչիւր վանկ ձայն մը միայն սենի, Բացառութիւն կը կազմէ սակայն առաջին մասին վերջին վանկը:



(*) Նոյն ձայնին յաճախակի կրկնութիւնը, կամ ընթերցումի ընթացքին՝ միջոտային մէջ՝ կրկնուած գլխաւոր ձայնը:

3) Հին Կապարանի մարգարեական գիրքերուն և Աւետարանին զուգրեք (Recitativ) արդէն եզրանդաւոր է: Առաջինները՝ ամեն մարդ կրնայ կարդալ թայց Աւետարանը միմիայն եկեղեցականներու կողմէ կը կարդայցուի: Երկուքն ալ կը պարունակեն քառեակներու հետեւալ շղթաները:

Կոմբաժոյն մի՛ճաժոյն Կոմբաժոյն
կամ

Կոմբաժոյն մի՛ճաժոյն Կոմբաժոյն

պարու- նակն է : Մարգարեական գիրքերուն և Աւետարանին զուգրեքը կէտադրու- թեան կամմայն կ'երգուի: Գլխաւոր քառալարը մէջտեղը կը դառնուի:

Լեզուին առաջնական նշանները ցոյց կուտան կամ բազմայնի մը երկարումն ու սղումը, կամ կարեւոր բառի մը շեշտումը, և կամ զանազան նախադասութեանց իրարմէ անջատումը: Պարագան նոյն է նաև զուգրեցիկ մէջ. նոյն այս նշանները ցոյց կուտան կամ ամանակ, կամ ձայնի մը շեշտումը և կամ կը կամայապատասխանեն որոշ ձայնամիջոցներու և կը կերտեն ձայնակումի զանազան բանաձևներ (Kadenzformeln): Վերջոյնեալ կիրարկութեանց կամմայն, զանոնք կրնանք եւ թէ խումբերու շնչելի. Ա. Ամանակներ (Dauerzeichen), Բ. Շեշտ և Գ. Կէտադրութեան նշաններ:

Ա) Ամանակներ: Ամանակային հետեւալ երկու նշաններն միայն գոյութիւն ունին. ա) սուղ,


... որ անշեշտ վանկ մը ձուտարարուի այսչափ կը տղէ, և բ) երկար , որ շեշտալ վանկ մը անորոշ չափով կ'երկարէ: Երկուքն ալ բառի մը շեշտալ վանկերուն բազմակերտուն վրայ կը դրուին: Անոնք եւն միայն կը գործածուին, ուր ընթերցումի ընթացքին սովորականէն աւելի երկարում կամ սղում կը պահանջուի: Հետեւեալներն են ամանակներու սովորական արժէքները.

- 1) Անշեշտ վանկերու կամար
- 2) Շեշտալ վանկերու կամար
- 3) Ստորակէտի, կէտի և բութի կամար
- 4) Վերջակէտի կամար

Գործածական են նմանապէս եռախազն (Triole) ու իր նմանները, ընթերցումի սկզբնաւորութեան և վախճանին կամայապատասխան ձայնակումի բանաձևներ քիչ մը դանդաղելով կ'երգուին: Հանդիսար ազատ է, մանաւանդ վերջակէտային ձայնակումի բանաձևներու պարագային: Անոնքու է առկայ վերը մերձաւորաբար տրուած ամանակներու արժէքներն խտուր կիրարկել, այլ բաւականանալ միայն զանոնք իբրև հիմ նկատելով քանի որ այս տեսակ ընթերցումը երբեք խտնակցութիւն մըն է: Ամանակն ու հանդիսար ընդհանրապէս միևնույն տեսչութեանն ունին:

Բ) Շեշտադրութիւն: Հայերէնի մէջ շեշտը բառի մը միշտ վերին վանկին վրայ կ'իջնայ. սակայն երբ այս վերջինը գերմանականներէ վերջավանկ զ-ին կամայապատասխանէ, այն ատեն շեշտը կը դրուի վերջնթեր վանկին վրայ: Կուշականներու պարագային շեշտը առաջին վանկին վրայ կը հանգի: Շեշտերը բառի մը կամ նախադասութեան մը բարձրագոյն կէտը ցոյց կուտան: Հետեւեալներն են շեշտանշանները.

ա) Շեշտ , որ կը կամայապատասխանէ զարմացական նշանին (Ausrufrungzeichen): Շեշտերուն գլխաւոր ձայնը, սովորաբար, վերին քառալարին (Tetrachord) փոք կամ մեծ երկնակն (kleine oder grosse Sekunde) է ինչպէս՝ cés կամ c'. césը առանկապէս կը գործածուի սրտաշարմէ կամմաններու մէջ: Սակայն երբ իրենցայնոր միջանի շեշտը պատահին, այն ատեն կարելի է շեշտել՝ ապտորէն կամ աստիճանաբար ինչնելով և բարձրացնելով ձայնը. այս պարագային ամենէն աւելի չորս- ձածական են զլիարտ քառալարին ետեակն ու քառեակը (Quarte), ինչպէս նաև վերին քառալարին մեծ կամ փոք երկնակը, a, b, cés և c': Շեշտադրութեան բարձրացող և ինչոյ փոփոխութիւնը ուղղակի կ'ախտն ունի յալըրը կէտադրութեան նշաններէն: Սակայն երբ շեշտալ բառը միմիայն է, այն ատեն շեշտադրումը կ'իջնէ յալըրը բառին վրայ: կամ անմիջապէս և կամ շեշտալ ձայնին կրկնութենէն վերը, թայց երբ բազմավանկ՝ այն ատեն, աստիճանաբար կամ ոտումամբ եղած այս բարձրացումը կը կանխէ զայն՝ որուն կը միացուի իմման այն խառնատեսութիւնը (Absteigungsprozess) զոր կը ներկայացնենք.



բ) Հարցաճիւղ... որ ցոյց կուտայ աստիճանաբար կամ ստամբ եղած ձայնի բարձրացում մը զէպի cés կամ c' ձայնը և — անմիջապէս և կամ նոյն ձայնին կրկնութենէն վերջ — խնարհում մը զէպի b, ինչպէս:



Շեշտաձայնին (Betonungston) պարզապէս միացնելով կէտադուրեան ձայնակնումի բանաձևներ՝ կը ստանանք cեսերու բանաձևներ (Accentformeln):

գ) Անադրուիք: Երաժշտական նախադասութիւն կերտող նշանները չորս են.

1) Միջակէ - - - , որ Kolonին և Semikolonին կը կամայատաստանէ: Անիկա ձայնի անկում մը ցոյց կուտայ զիստուր քառալարին քառեակէն զէպի Միակը (Prime), հետևեալ անկումի ձևերով(1):




կամ



2) Աստակէ - - - որ Kommaին կը կամայատաստանէ: Անիկա ձայնի խոնարհում մը ցոյց կուտայ զիստուր քառալարին քառեակէն զէպի մեծ կամ փոք երկետը. հետևեալ անկումի ձևերով:



3) Քուր - - - , որ պարզաներու կամմտու կը կամայատաստանէ Kommaին, Kolonին, Semikolonին և անշատիչ նշանին (Gedankenstrich), երբ պարբերութեան մը և կամ բառի մը քաջատարութիւն տալու հարկ ներկայանայ. այսպէս. — Komma. Յիսուս, քազուտ Հրէից — Kolon. Այսուհետև: Օրենքն սուր են — Semikolon. գործեա՛ պար յամենայն գորտքենէ՛: Եւ այլում տուտ հասանիցի ինչ ակն ունի — Անշատիչ նշան. ես եզգա իթխնութիւն որիս Աստուծոյ լինել՝ — որոց հաւատացեն յսնուն ետու: Անիկա ցոյց կուտայ ձայնի աստիճանական էլջ մը — Քիչ անգամ բարձրացում — զիստուր քառալարին քառեակէն զէպի եռեակը, ձայնանկումի հետևեալ ձևերով:



Քուր-ձայնակնումի բանաձևները, սովորաբար, յախորդ նախադասութեան կը կցուին ստանդորէ գազարի:

4) Վերջակէ - - - որ Punktին կը կամայատաստանէ: Անիկա ցոյց կուտայ ձայնի էլջ մը կամ բարձրացում, և կամ միմիայն բարձրացում մը՝ զիստուր քառալարին զէպի քառեակը՝ վերջին հինգ վանկերուն վրայ միայն քորձադրուող զանազան տեսակ իրարմէ կամառու և երկար ձայնանկումի բանաձևներով:



1 2 3 4 5.

համար.



(1) Չայնակնումի իրարանջիւր բանաձևէ ետք կարելի է կա՛մ ըստ կամո հանգչիլ և կա՛մ նախադասութիւնը յաջորդին կապելով շարունակել:

(2) Կապով մը նշանակուած ձայնանիշներուն տակ մէկ վանկ միայն կը զրուի:

վերջին հիշմբ վանկերու երկար և լայն վերջա-

1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5
 սրույթանց հասար.

accelerando

Նախազատութիւններն ցոյց տուող նշանները (Satzzeichen) գիծին վրայ կը դրուին, որոնցմէ բացառութիւն կը կազմէ միայն բուժը որ բառի մը վերջին գիծին վերև կը դրուի, շեղ ուղղութեամբ վերէն վար իջնելով, այսպէս — Յիսուս՝ քաղաւոր Հրէից:

Ուրեմն կը տեսնուի որ իւրաքանչիւր կէտադրութեան նշանն զիստօր քաղաւորին մէկ որոշ ծայրամասին կը նմանապատիւանէ եւ թէ՛ առողջանութիւնը մեծագոյն քաղաւոր (Dur-Tetrachord) մը կը կերտ.

Նշառածայինն միացնելով կէտադրութեան ծայրանկուսի ստրագները, կը ստանանք շեռային բանաձևները. ինչպէս.

Ճեշտ վերջակէտ Ճեշտ կրկնում Ապրակէտ

Երթ - ի - թա - ղա - ղա - թիւն: Այ՛ վարձու - ցա - իս արու - ցա - նիչ
 Ճեշտ - թո՛ւ վարձու - ցա - իս արու - ցա - նիչ Երգանէլ վերջակէտ
 Ար - յան ու - նիս ինչ քնն աս սեղ: Ավ - է աս թա փա տր - փա սաջ:
 Ար - սի - սի - կին - սի - վեր - չե - նայ - ի - սա :

Յիշատակութեան արժանի են նմանապէս սկզբնաւորութեան եւ վերջաւորութեան բանաձևները: Սկզբնաւորութեան բանաձևներ կրնան ըլլալ: 1) ընթերցումի մը սկզբնաւորութեան բանաձևներն ու 2) նախադասութեանց սկզբնաւորութեան սարգաները: Առաջինները - որոնք վերջակէտային ձայնակազմի տարազներ են - կը սկսին ա) բարձրագոյ ֆառեակ - սոստմով մը գլխաւոր ֆառայարին միակէն (Prime) ղէպի ֆառեակը. բ) ասինքնակն բարձրացումով՝ ճոյն ֆառայարին միակէն ղէպի ֆառեակը. գ) նոյնիմն ֆառեակով: Երեք պարագաներուն ալ, գլխաւոր քառեակը սկիզբէն իսկ յանտարի կը կրկնուի. ինչպէս:


Անկանմի րոյ շի սա - սի ֆրիս - - - - - րո սի:
 Արկն մեր շի սա - սի ֆրիս րոս - - - - - աս սէ:
 Ըն թեր ցուածս ի՛. յնվ սրայնարփա - - - - - րէ է:

Ոմանք սակայն՝ անկանս կերպով՝ եման ետեակի կամ հնգեակի ոտսումով, մինչև իսկ փոքր երկեակով կը սկսին: Նախադասութեանց սկզբնաւորութիւն կերտող բանաձևներն կրնան մ - ը՝ ձայնամիջոցին սր է է մէկ ձայնով սկսիլ: Ըստ այսմ կերտելով նախադասութեանց սկզբնաւորութեան զանազան բանաձևներ: Վերջաւորութիւն կերտող բանաձևներն են:

Մարգարէական գիրքերու ընթերցման կամար.



— Վերջին երկուքը առաջիններուն չըջեալ (transponiert = փոխադրեալ) ձևերն են — նոր կտակարանի կամար ընդհանրապէս.



պատարագի մէջ.



Կէտադրութիւնն ու շեշտադրութիւնը միասին նշեակի ձայնամիջոց մը կը կերտեն f-g-a-b-c կամ f-ges-a-b-c': d, es k des ձայները՝ որոնք իբրև եղանակային քիմով (melodische Biegung) միայն նկատի առնուած են՝ կէտադրութեան և շեշտադրութեան ձայներուն ներ ձեռնդ կուտան քառալարներու չորս տեսակներու և փոքրացած ութնակի (verminderte Octave) մը, d-dés:

Չորս քառալարները նեռուեալներն են. ա) մեծագոյն, 1) f-g-a-b և 2) փոքր երկեակով, f-ges-a-b. բ) փոքրագոյն (Moll). 1) c-d-es-f և 2) փոքր երկեակով, b-cés-dés-és:

Սաղմուններուն եղանակային յօրինուածքին շուրջ մանրամասնօրէն պիտի խօսինք Ութ-Չայ-ներու դրութեան մէջ, քանի որ Ութ-Չայն եղանակներով կ'երգուին անոնք:

(1) dés ձայնը միմիայն վերջաւորութիւն կերտող բանածուններուն մէջ կը կիրարկուի:


(Յովհաննու Աւետարան, Ի. 15)

Բառաշեղջյոք. *Արարակէտ*




Արբոյ և լէ արարանիս չի սու սփրիստոս սի որ ըստ շոք հան նա ,
 Ակունսմք.

Ազգն. Բանաջէտ արարակէտ




Արբն յէր չի սու սփրիս տոս և - սէ. և սէ զնա չի սուս,
 շէր-բոթ. հարցանիտ-արարակէտ նախ. սիզն. Բանաջէտ. Առ-Բ




Կին դո՞ չի ասս, զո ինչ ըիս, նր սու այսպիսի ը սի զսու
 նախ. սիզն. նարար-թ


Սրակէտ երկար-Բ. նախ. սիզն.



Թէ պարսիկաննի թէ, և սէ զնա. Արբ. ե թէ դոս
 Բառաշեղջյոք. Բոթ շէր-արարակէտ. հարցանիտ-արարակէտ




Բար չէր ըզ նա և սու ինչ, ուր ե սիս ըզ նա
 առարարուտ Բանաջէտ կասմ:




Կի ես և սից ըզ նա. Կի ես և սից ըզ նա



Կի ես և սից ըզ նա. Կի ես և սից ըզ նա



Կի ես և սից ըզ նա. Կի ես և սից ըզ նա



Կի ես և սից ըզ նա. Կի ես և սից ըզ նա

Աս ի լուսարանաթիւն, կուտանք՝ կէտերու, շէշտերու և ամանակներու բազդատական հե-
տև ետլ տակտակը. միանգամայն նաև անոնց նշանակութիւնը: Այն ձայնիքը որոնք որն է ցուցում
լուսին՝ կը կոչենք անցումի ձայներ (Übergangstöne):

ԿԵՏԵՐՈՒ. ՇԵՏԵՐՈՒ ԵՒ ԱՄԱՆԱԿՆԵՐՈՒ ԲԱՂԴԱՏԱԿԱՆ ԱՂԻՌԱԿ												
Թիւ	Կարգի	Նշան-ներու	Մասնա- նշանք	անուններ	համապատասխան		Թիւ ձայնից	Ձայնք	պարունակ		անցումի ձայներ	
					նշանք	անուններ			Ա.	Բ.		
ԿԵՏԱԳՐՈՒԹԻՒՆ												
									d	d		
1	1	.	$\frac{2}{4}$	միջակէտ	1	:	Kolon	1	f	es	es	
					2	;	Semikolon			f	f	
2	2	,	$\frac{2}{4}$	ստորակէտ		,	Komma	2	g ges	ges	g	
					1	,	Komma			a	a	
3	3	.	$\frac{2}{4}$	բութ	2	:	Kolon	3	a	b	b	es
					3	;	Semikolon			cés	d	
					4	—	Gedankenstrich			dés		
4	4	.	$\frac{4}{4}$	վերակէտ		.	Punkt	4	b			
ՇԵՏԱԳՐՈՒԹԻՒՆ												
5	1	/	$\frac{1}{4}$	շէշտ	1	!	Ausrufungszeichen	5	d	cés		
					2	,	Komma					
6	2	°	$\frac{1}{4}$	հարցանիշ		?	Fragezeichen					
ԱՄԱՆԱԿ												
7	1	⌣	⌣	երկար		⌣	Fermate					
8	2	o	$\frac{1}{16}$	սեւի			Sechszehntel					

Գերմաներէն Քարգամեց
ՊԱՍԿԱՆ ԳՐԱԿԱՆ ԹՈՒՄԱՆՈՅԱՆ

ՀԱՄԻՏԻԱՆ ԱՊՐԻԼԱԿՈՑ
Sammelbände der Internationalen Musikgesellschaft 1899

ՄԻՒՌՈՆՆՈՐՈՂՆԷՔ ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ

Մարտի վերջին Կիրակիին, վաղը, երբ Վիեննայի ներկայ թիւր մասնոյ յանձնուած կ'ըլլայ ար-
զէն, Անթիլիասի կաթողիկոսանիտ եկեղեցւոյ մէջ տեղի կ'ունենայ օ. միւռնի օրհնութիւն, կի-
լիկան թեմերու հոգեօր պէտքերն համար, թէև, հակառակ եղած պատուագիր հրաւերներուն, կա-
րելի չեղաւ Ս. Աթոռայ կողմէ ներկայացուցիչ ունենալ նուիրագործութեան այդ եկեղեցական հան-
դէսին, բայց Ս. Գառիբարձը չայլը և բովանդակ Միարանութիւնն սրտագին սիրով հաղորդ կը զգան
ինքզինքնին՝ Կիլիկիոյ տարագիր հայ ժողովուրդին համար մասնաւորապէս և չայլ եկեղեցւոյ համար
ընդհանրաբար նշանակալից այդ խորհրդակատարութեան ազգած հոգեօր ընդհանրէն: Ամէնուս,
ինչպէս բովանդակ հայութեան, իղձն է որ Սոյ նժգեհացած աթոռին բարեխաղ վերակազմութեան
ստեղծումով այս կրօնական և ազգային հանդէսը խրախուսի և նոր սգևորութեան առիթ մը ըլլայ
թէ Աթոռակալ և Աթոռակից զոյգ վեհերուն և թէ՛ իրենց եկեղեցական զասուն և ամբողջ ժողո-
վուրդին համար:

Գալով Անթիլիասի գետինն գնման և ազգային սեպականացման հարցին, որուն պիտի անդրա-
զանանք յաջորդէ, ի խոր սրտէ կը ցանկանք որ լիուրի յաջողութեամբ պատկուեն այդ մասին
տածուած յոյանքը:

Ս. ՅԱՎՈՐԻ ՆԵՐՍԷ

ԱՄՍՕՐԵԱՑ ԼՈՒԻՐԵՐ

Անցեալ ֆետրուար ամսուան ընթացքին, տեղի ունեցաւ մէկ անգամ Միաբան. Ընդի. Ժողով, Ս. Աթոռայ. ՅՅՈՐԸՄ Ժողովը ինն անգամներ ի նիստ զտնտրուեցաւ իբրեւ Վարչական Մարմին, Կրօն. Գեղ. Առեւտր. կրկն անգամ, իսկ Առուսմ. Խորհուրդը՝ մէկ անգամ:

● Գր. 1 Մարտ. — Ըստ իրաւական կարգի, երէկ երեկոյ՝ Վերաշտապառն ի Ս. Յարութիւն մտաք ունենալէ վեր, այս առաւուս եւ Միաբանութիւնը գնաց նոյն Ս. Տաճար. ուր, կայկական Գողգոթայի վերնայտրէ մատուան մէջ Ս. Պատարագ մատուցուելէ յետոյ, Ս. Գերեզմանին շուրջը հանդիսուար երջողարմ թափօր կատարուեցաւ Ս. Պատրիարք Լօր գրիւաւորութեամբ: Որովհետեւ Յոյն Լ առաինք եւ ունեւին թափօր, քարոզի ժամանակ չեղաւ:

● Գր. 3 Մարտ. — Գիշերային շնկեցեցեի ժամանկ Ս. Պատրիարքը բնաւնորդական առաջին քարոզ խօսեցաւ. ընտանին էր Շնորհաւայ խօսքը, Վիլուին ստիք խանարեցաւ, զի զպատուիրան քո մտապաւ. բացատրեց թէ մեղքը ետեւանք է հոգեկան կեանքի կանոնաւորութեան մէջ յառաջ եկած խանգարումին, որով բանակատութիւնը զգայութեանց կամ հոգին մարմինին կը պիտ մտաւայել: Իսկ այդպիսի վիճակի մը չենթարկուելու համար, անհրաժեշտ է որ մարդ ի յուշի ունենայ միշտ աստուածային սրբներ, զոր Ս. Գիրքն ու Նկեկային կ'աւանդեն մեզի:

● Ուր. 6 Մարտ. — Ճաշու ժամերգութեան միջոցին Տ. Մկրտիչ Արքայան քարոզեց կանանց դասուն. պատմելէ վերջ նարարկ կեով՝ Արգիայի դիմումը Դաւիթին, որպէսզի վրէժխնդրը չըբտնօտի իր ընտանիքին կանգեպ, բացատրեց թէ կինը թիւ թարեար դեր կրնայ և պարտի կատարել ցաւալի չարիքներու առաջին առնելու համար:

● Եր. 7 Մարտ. — Երկու Ս. Կիւրեղ հայրապետաց տունին առթիւ, Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Ստեփաննոս եկեղեցւայ Ս. Կիւրեղի սեղանին առջև, որուն վեճաքարն է սրբատաշ այն աւագանը, որ ըստ աւանդութեան մէկ մասն է այն Մկրտարանին, ուր Ս. Կիւրեղ մկրտեց նորագարմ նեթանաւներու բազմութիւնը:

● Կիր. 8 Մարտ. — Ըստ աւանդական կարգի, Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Նընտակապետաց վանքի եկեղեցւային մէջ, ի շըջմափակի Ս. Աթոռայ, ուր Տ. Պապի վերջ. աւարտ պատշաճի քարոզը խօսեցաւ. Նիւթն էր Անտակի Որդիին առաջը, զոր վերաւծեց բարոյական խորհրդատութիւններով:

● Գր. 10 Մարտ. — Աւագ Թարգման Տ. Հայրիկ վերջ. և դիւանապետ Գ. Կ. Նուրեան կատարական պաշտօնատուն գացին, միւս ազգաց ներկայացուցիչներուն հետ, խորհրդակցելու համար մասնաւորապէս Ս. Յարութեան Տաճարին մէջ լինելիք զատական տօնակատարութեանց ժամանակացոյցին շուրջ:

— Օրեկային, Ս. Պատրիարքը քարոզեց Մայր Տաճարին մէջ, Եկեղեցի ժամուն, Շնորհաւայ Վանմիդ ծածկելոյ գտող զիս արտա բնաբանով. բացատրեց թէ Առաւուսն անմանօթ այլ գերաւանցապէս իրական մեծութիւնն է, զոր մարդ կրնայ և պարտի դունել և աննշալ խզել, դիտութեան և հասարցի լոյսերով՝ իր անմինքը նուրբեան և Ս. Գրոց յայտնութեանց մէջ. և թէ՛ անգամ մը որ շունէ զայն, պիտի համարուի թէ: Ինչպէս Առաքեալը կ'ընէ (Պղ. Բ.): Առաւուսը խորհուրդը արդարեւ գանձարանն է եղմարիտ իմաստութեան, զի Առաւուսը մտածումին մէջ են արժատները այն բոլոր բարոյական և իմաստաւորական եղմարտութիւններուն, զորս պարկեւտ մեռքը կ'ընդունի իբրև հոգիին կանքը վարդ մեծ սկզբունքներ:

● Ու. 12 Մարտ. — Ս. Պատրիարքը, մասնակցութեան Միաբանութեան, այսօր օրհնութիւնը կատարեց Կիւրաքիքին մեծ զանգուտան, որ պիտի կատուցուի Բեթղեմէմի Ս. Ենքնդեան վանուց հայայտական բաժնի տանիքին վրայ. պիտի լինի զու. աւայկական սեղով ըստ օրինակի էլմիանին հարտարակտուութեան. պիտի ունենայ կնիք զանգուտներ, որոնք կատուցուց պիտի նշեցուի կնիքարական հասանքի ուժով:

— Կէտրէ վերջ Միաբանական Ընդհ. Ժողովը զտնտրուեցաւ:

● Ուր. 13 Մարտ. — Ճաշու ժամուն կանանց քարոզ խօսեցաւ Տ. Մկրտիչ Արքայան. պատմելով Տոպպէի Այճեմէիկ կեով յարութիւնը, ըստ Գործ Առաքելուցի. բացատրեց թէ ո՛րքան վերկարար կրնայ լինիլ կեով գերը բրիտանեական բարեգործութեան մարզին մէջ, և թէ մարդկութիւնը ինչ թանկագին կանքեր կը պարտի կեով սրտին և հաւատքին:

● Եր. 14 Մարտ. — Ուխտաբաց հոգեկարմի թաթարութեան համար, անաղական սովորութիւն է Մեծ Գուհց վերջին կիրակիներէն միայն եկեղեցական պաշտամունքը կատարել շամբարման լերան օրբայայրբի վրայ: Ըստ այդմ, Միաբանութեան մէջ մտաւ այս երեկոյէն զմաց յոյն բարձուքը, ուր կատարուեցաւ նախ երեկոյեան և յետոյ գիշերային և առաւօտեան ժամերգութիւն, ապա Ս. Պատարագ. կէս գիշերին ամենքը զարձան վանք:

● Կիր. 15 Մարտ. — Ս. Պատրիարք Լօր հանգիստպետութեան Միաբանութիւնը Վերաշտապառն թափօր կատարեց շամբարման Սարին վրայ. ապա հանդիսուար Ս. Պատարագ մատուցուեցաւ տաղաւարի ներքև, ի ներկայութեան ժողովուրդի մեծ բազմութեան: Ըստ պատշաճի աւարտ քարոզեց Տ. Միւսան վերջ, որ ներթ

առնելով Տնտեսին Առաջին, հանգամանորեն բազմաթիվ թէ գրամը կամ հարտառութիւն որ ընկերային կեանքի ամենէն հարեւոր ազդակներէն մին է, պէտք է լինի ոչ թէ նպատակ այլ միջոց միայն, լինելու համար բարի ոչ մը՝ բարոյական նպատակներու իրազդածման:

— Ս. Գաորիարքը, կէս օրին, ընկերակցութեամբ Ս. Կիրիզ Վրդի, այցելեց Իրանի Նիւ-պատարաւոր: Ի ներկայորոշութիւն Վեհ. Տաղէն Ծննդեան Տարեգարմին:

● Գշ. 17 Մարտ. — Եկեղեցի ժամուն, Ս. Գաորիարքը Շնորհալոյ Վրդ եղէ մեղաց, գտող հորը տանան, գուր ինձ փորցիք խօսքին վրայ խօսեցաւ ջարդող մը, հրատարակուած՝ ՍՊՐԻՆ այս թիւին մէջ:

● Գշ. 18 Մարտ. — Ս. Գաորիարքը, Տ. Մեհարզ Սրբազանի և Տ. Շնորհք և Տ. Արթուր Արեղաններու ընկերակցութեամբ այսօր այցելեց Յոպպէ, և զարմաւ երեկոյեան դէմ:

● Ուր. 20 Մարտ. — Զաչու ժամուն, Տ. Մկրտիչ Սրբազան ջարդոց կանանց դատուն. նուր մը էր Բեթանիոյ Սիմոն բրտոր տան մէջ՝ կնոջ վրէպովէ Յրուսի ընծայուած օժտով մեծարանքը, որուն առթիւ շնչանց կնոջ պարտականութեան մասին՝ կրօնական և եկեղեցական բարեպաշտութեան տեսակէտով:

● Եր. 21 Մարտ. — Վաղուան Դատարարի Կիրակիի առթիւ, ըստ իրաւական սովորութեան, Ս. Գաորիարքը չոր գլխաւորութեամբ Վերալափառի մտաք կատարուեցաւ ի Ս. Յարութիւն: Յետ երկրպագութեան առաջ՝ Ս. Գեորգիանին, Կիրակամատի ժամերգութիւնը կատարուեցաւ հայապատկան Ս. Լուսաւորիչ հինաւուրց եկեղեցիին մէջ:

● Կիր. 22 Մարտ. — Գլխաւորութեամբ Ս. Գաորիարք չոր, գիշերային և առաւօտեան ժամերգութիւնը կատարուեցաւ Ս. Յարութեան Տաճարի մեր Ս. Լուսաւորիչ եկեղեցոյի մէջ: Յետոյ, ըստ աւանդական սովորութեան, Ս. Գաորիարքը հանդիսիւ պատարագից Քրիստոսի Ս. Գեորգիանին վրայ, և ջարդոց բնարան առնելով Շնորհալոյ Վրդ միշտ մերձ ծաներ՝ Գուն մահու եկեղեցի Գննող դատարար: ցոյց տուաւ մահուան մտածումին ազգեցութիւնը կեանքին վրայ, ընդհանրը առմամբ չիղջ նկատեց այն կարծիքը թէ մահուան միջոցաւ է որ բարոյականը մտած է աշխարհ: Բացարտեց թէ այն մտածումը թէ մահ կայ և արքարութիւն կայ ի վերջոյ՝ լուրջ կ'ընէ մարդը, իր թիւղդրէ անդ կեանք մը ապրիլ, կ'օգնէ՝ տիրանալու համար չլմարիտ իմաստութեան, ցոյց կուտայ թէ որքան կարճ է կեանքը՝ համեմատութեամբ փա-

տարուելիք պարտականութեան, և թէ լայնախակ և ներք կ'ընէ զմեզ, յորդորելով որ պատկ կիրքերով չլինենք մեր հոգին: — Ս. Գաաորիարգի աւարտումին, կատարուեցաւ երբազարձ թափօր՝ Ս. Գեորգիանին շուրջը:

● Գշ. 24 Մարտ. — Եկեղեցի ժամուն՝ քարոզեց Ս. Գաորիարքը. Շնորհալոյ մէջ բուն հոգիի մարդը մասնանշելի և անոր կրօնական քընարին և աղօթական խելումներուն արժէքը վեր հանելէ վերջ, խօսեցաւ շէշաւառով խօստովանիմանի վրայ, բացատրութիւններ տալով աւնոր գրական և հոգեւոր զեղեցիւն թիւններուն, ընդհանուր կաշմութեան և ներքին իմաստներուն վրայ. սպա ի մասնաւորի կանգ առաւ աղբիւր անմահութեան տունի շրջապէց զմեզ անձին իմայ յտալով ջան զեանքին իմ յաշխարհէս մտածումին առիւկ, և շնչտեց Կատարուին ընթացան տքնութեամբ. չլմարիտ ապաշխարութեամբ և իր ձեռքով կատարուած բարեգործութեամբ իր կենդանութեան առնեն իսկ իր փրկութիւնը շահելու և խաղաղ մահով իր կրօնը կնքելու սկզբունքին քրիստոնէական մեծութեան վրայ:

● Ուր. 27 Մարտ. — Զաչու ժամուն Տ. Մկրտիչ Սրբազան ջարդոց կանանց դատուն. բնաբանն էր, Վկին դու մեծ եմ հաւատք քոս, բացարտեց թէ կնոջական սրտի հաւատքը կ'ըն բարեբար արդիւնքներու աղբիւր կրնայ լինիլ քըրիստոնէական կեանքի մէջ:

● Ուր. 28 Մարտ. — Տ. Մեսրոպ Սրբազան, որ երկու օր առաջ շայքտ գացած էր զործով, զարմաւ այսօր:

● Եր. 28 Մարտ. — ՎՍուան ի վիրապաշի օտոնին առթիւ Ս. Գաաորիարքը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Ստեփանոս եկեղեցոյ Ս. Լուսաւորի խորանին առիւկ: ՎՍուանքը իր օտոնն Գանձարանէն կանուելով թափօրով Առաջ Խորան հանուեցաւ, ապա Ս. Գլխալիբ բերուեցաւ Լուսաւորի ժամունքը պարունակող խաչը, զոր ի ձեռքին շենք Ս. Գաորիարքը. ապա Միարանուութիւն և աշակերտք: Առաջ Բեմին առիւկ և ժողովուրդը Գլխալիբ սեղանին վրայ խոնարեցան ի համարը նուիրական նշխարաց:

● Կիր. 29 Մարտ. — Ս. Գաաորիարքը մատուցուեցաւ ի Ս. Լըրիսապատկան. ջարդոց Տ. Կիրիզ Վրդ. ըստ աւուրն պատշաճի՝ խօսեցաւ Քրիստոսի գալուտեան, ի մասնաւորի՝ երկրորդ գալուտեան մասին: Ահաարանական ցուցանելքներով մտնեցաւ անոր երբ և ինչպէս լինելու հարցերուն, և ի վերջոյ անոր նպատակին՝ այսինքն հատուցման և արքարութեան քրիստոնէական սկզբունքին:

ՆՈՐ ՍՏԱՅՈՒԱԾ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

- ՈՍՄԱԿ (Թ. Ս. Ֆերմանեն), պատմաւածքներ, քերթուածներ, ամփոփման պահեր, Բարիդ, 1935, 8⁰, էջ 301. (նուէր՝ Տիկին Ֆերմանենանէ):
- ԵՐԳԻՆԿԱԿԱՆ ՈՒՐՈՒԱԴԻՄՆԵՐ (Աշոտ Բ. Քէչեան), Ա. շարք, Կ. Պոլիս, 1935, 8⁰, էջ 176. (նուէր՝ հեղինակէն):
- ԿՆՆԱՅՈՒԹԻՒՆ ՄԱՆՈՒԷԼ Կ. ՄԻՐԱԽՈՐԵԱՆԻ ՎԱՆՆՅԹՈՅ (Խ. Ոստանիկեան), Պուքրէշ, 1935, 8⁰, էջ 28, երկու օրինակ. (նուէր՝ հեղինակէն):
- GRAMMAIRE DE LA LANGUE ARMÉNIENNE MODERNE, Frédéric Feydit, Venise, St. Lazare, 1935, 8⁰, էջ 205. (նուէր՝ հեղինակէն):
- ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՀԱՅՈՑ, (Թովհ. Տ. Գրիգորեան), ոտանաւոր, 1500 ամիայի հրատարակութիւն, Նոր-Ջուղա, Ս. Ամենափրկչի մանք, 1935, 8⁰, էջ 8. (նուէր՝ հեղինակէն):
- ՄԵՆԻԿ ՄԱՌԸ (Խ. Պ. Վէմեան), եղերգութիւն իր մօր յիշատակին, Պէյրութ, 1934, 8⁰ էջ 12, երկու օրինակ (նուէր՝ հեղինակէն):
- ՎԷՍՅԱՅԵԹ ԷԼ ՏԱԵԱՆ (անհետացած երեսիլներ) (Իսկն խալիբան), արաբերէն բնագրէն թարգմանեց Գէորգ Մըսրուբեան, պատմագրական տեղեկութիւններ արաբական աշխարհի մէջ նշանաւոր հանդիսացած հայերու վերաբերութեամբ, թարգմանիչն աւելցուած ծանօթութիւններով. Գահրիբէ, Տպ. Յուսաբեր, 1935, 8⁰, էջ 372, (նուէր՝ թարգմանիչէն):
- ՄԱՒԱՐԻԱՆ ԵՒ ՆՐԱ ԲԺՇԿՈՒԹԻՒՆԸ (ըս. Ի. Տէրտերեան), բժշկական, Թեհրան, 1935, 8⁰, էջ 176, մէկ օրինակ. (նուէր՝ հեղինակէն):
- ՀՆՆԱՅՈՒՄ ՀԱՄԱՐ ԵՒ ՀԱՇՎԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՍԻԱՆԵՍ (1930-1935), Կթղի. մեծի Տանն Կիլիկոյ. Անթրիտա-Լիբանան, 1935, մէկ օրինակ. (նուէր կաթողիկոսարանէն):
- ԵՐԼՏՇՁԻ ՄԱՒԱՐՈՐԶԸ, վէպ, Աթէնք, 1933, մատենաշար «Նոր Օր»-ի, էջ 152, 8⁰, մէկ օրինակ (նուէր):
- ՄԻ ԷՉ ՀԱՅ ԱՐՈՒԱՍԻ ԵՒ ՄՇԱԿՈՅԹԻ ՊԱՄՍՈՒԹԻՒՆԻԾ (Գարեգին Արքեպս. Յովհաննէս), բանասիրական, Հալէպ, 1930, էջ 56, 8⁰, մէկ օրինակ (նուէր հեղինակէն):
- ԸՆԴՅՈՒՄ ՏԵՂԵԿԱԿԱՆ ԵՒ ՀԱՇՎԻԿՆԵՐԻ 29րդ ՏԱՐԵՇՐՁԱՆԸ, Ն. Բ. Ը. Մ. Բարիդ, 1934, էջ 78, 8⁰, երկու օրինակ (նուէր Հ. Բ. Ը. Միւրթեանէն):
- KULTUS UND KUNST (Dr. Curt Horn), բանասիրական, գերմաներէն, Պերլին, 1925, 4⁰, էջ 158, մէկ օրինակ (նուէր J. Wolfէն):
- MARTINE LUTHER, DEUTSCHE MESSE (Johannes Wolf), երաժշտական, Գերմանիա, 1934, 8⁰, էջ 50, մէկ օրինակ (նուէր հեղինակէն):
- VICTOR HUGO, CHATEAUBRIAN ET LAMARTINE DANS LA LITTÉRATURE ARMÉNIENNE (Archag Tchobanian). Ֆրանսացի այս մատենագիրներու մասին հայ գրագէտներէ գրուած յօդուածներ և քերթուածներ թարգմանաբար. Բարիդ, 1935, 8⁰, էջ 141, մէկ օրինակ (նուէր թարգմանիչէն):
- LA VIE DOMINICAINE (Saint-Maximin), կրօնական, Մարսէյ, 1935, 8⁰, էջ 40, մէկ օրինակ (նուէր):
- RÉVISTA DE CULTURA ARMEANA, բանասիրական, Պուքրէշ, 1935, Ա. Տարի, Ա. հասար, 8⁰, էջ 96, մէկ օրինակ (նուէր՝ Հ. Ճ. Սիրուսիէ):
- LA PAIX DE LA PROSPERITÉ MONDIALES (Léon Khatchpounei), ընկերաբանական, Բարիդ, 1935, 8⁰, էջ 76, մէկ օրինակ (նուէր հեղինակէն):
- L'AUTHENTICITÉ DES LIEUX SAINTS (R. P. Hugues Vincent), Պաղեստինագիտական, Բարիդ, 1932, 8⁰, էջ 117, մէկ օրինակ (նուէր):
- THE ARMENIAN KINGDOM OF CILICIA (Vahan M. Kurkjian), պատմական, Նիւ-Յորք, 1919, 8⁰, էջ 24, մէկ օրինակ (նուէր):
- SAHAK AND MESROB (Vahan M. Kurkjian), պատմական, Նիւ-Յորք, 1934, 8⁰, էջ 40, մէկ օրինակ (նուէր):

ՀԵՏԵՒԵԱԼՆԵՐԸ՝ ՍՏԱՑՈՒԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏՏՐԱՏԵՆ

ՄԱՐԲՍԻՉՄԸ ԵՒ ԱԶԳ. ԳԱՂՈՒԹԱՅԻՆ ՀԱՐՑԸ, (Ի. Սթալին). Կատընտիր յօդուածներու եւ ճառերու ժողովածոյ, Կ(Բ)ԿԿ կուս կրատ, 1935, մէկ օրինակ, 8°, էջ 311, (Նուէր պետկրատէն):

ԸՆՏԻՐ ԵՐԿԵՐ, (Լէնին). Գ. Կատոր, Երևան, 1935, մէկ օրինակ, 8°, էջ 958, Հայ կուս կրատ, (Նուէր պետ կրատէն):

ՄԱՐԲՍ-ԵՆԳԵԼՍ, (Կապտեյ Ն. Ստեփանեան), Կատընտիր Նամակներ, պետ կրատ, Երևան, 1936, Ա. Կատոր, 8°, էջ 573, (Նուէր), մէկ օրինակ:

ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԵՐԱԳԻՐՆԵՐ, (ՀՍԽՀ Լուս ժողովատ), Ա. Ե. Բ. պրակ, Պետ կրատ, Երևան, 1936, 8°, էջ 118, (Նուէր պետ կրատէն), մէկ օրինակ:

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԵՐԱԳԻՐՆԵՐ, (Նոյն վերինին հետ), Գ. պրակ, Օթէլկոթ, (Եէյքարիյր), Թրքմ. Յովհ. Մասեհեան, պետ կրատ, Երևան, 1936, 8°, էջ 216, մէկ օրինակ, (Նուէր պետ կրատէն):

ԱՐՁԱԿ ՊՈՒՄԵՆԵՐ, (Արազի), պետ կրատ, Երևան, 1935, 8°, էջ 82, մէկ օրինակ, (Նուէր պետ կրատէն):

ԱՂՈՒՅՍԱԳԻՐՔ (Վարդան Այգեցի), առակներ, պետ կրատ, Երևան, 8°, էջ 116, մէկ օրինակ (Նուէր պետ կրատէն):

ԽՍՀՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ Ն. Ն. Բարանսկի, Թարգմ. Գրաբիտ, պետ կրատ, Երևան, 1935, 8°, էջ 204 (Նուէր պետ կրատէն):

ՅԻՋԻՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ (Ա. Ս. Բարկով և Ա. Ա. Պոլովինկին), Թարգմ. Ավ. Ճուղարեան, պետ կրատ, Երևան, 1935, 8°, էջ 271, մէկ օրինակ (Նուէր պետ կրատէն):

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ (Լ. Գ. Տերեխովա և Վ. Գ. Նրգելի) Թարգմ. Հ. Նիբեկեան, պետ կրատ, Երևան, 1935, 8°, էջ 202, մէկ օրինակ (Նուէր պետ կրատէն):

ԱՍՏՂԱԲԱՇԽՈՒԹԻՒՆ (Մ. Նաքոկով և Բ. Ա. Վարսեցով) Թարգմ. Արշակ Տոնեան, պետ կրատ, Երևան, 1935, 8°, էջ 130, մէկ օրինակ (Նուէր պետ կրատէն):

ՔԻՄԻԱՅԻ ՆԻՄՈՒՆՔՆԵՐԸ (Դ. Ի. Մենդելեյեւի) Թարգմ. Սիմ. Հոզեան, Ա. Կատոր, պետ կրատ, Երևան, 1935, 8°, էջ 313, մէկ օրինակ (Նուէր պետ կրատէն):

ՅԻՋԻԿԱՅԻ ԴԱՐՆԹԱՅԻ (Ի. Ի. Մոկուով) Թարգմ. Դ. Բարանեան, Ա. Ճառ, պետ կրատ, Երևան, 1935, 8°, էջ 337, մէկ օրինակ (Նուէր պետ կրատէն):

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ, գրական, գեղարուեստական, քննադատական և տեսական հանդէս, Թիւ 5, պետ կրատ, Երևան, 1935, 8°, էջ 170, մէկ օրինակ, (Նուէր պետ կրատէն):

ԹՈՒՄԱԿԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՒ ՎԱՐԺՈՒԹԵԱՆՑ ԺՈՂՈՎԱՆՈՑ (Ն. Ս. Պոպովա), Թարգմ. Ա. Շաւարշեան, գասագիրք, պետ կրատ, Երևան, 1935, 8°, էջ 88, մէկ օրինակ (Նուէր):

ՍԻԱՄԱՆԹՈՑ ԵՒ ԽՃԷՋԱՐԷ (Յովհ. Շիրազ) Կայ-քրտական կեանքէ վէպ, պետ կրատ, Երևան, 1935, 8°, էջ 38, մէկ օրինակ (Նուէր պետ կրատէն):

ՊՈՒՇԿԻՆԻ 100 ԱՐՅԱՅ ԿԵԱՆՔԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ (Ս. Յարութեան) պետ կրատ, Երևան, 1935, 16°, էջ 108, մէկ օրինակ (Նուէր պետ կրատէն):

ՀԱՅՈՑ ԼԵՋՈՒՐԻ ՈՒՂԱԿՐՈՒԹԵԱՆ ՆԻՄՈՒՆՔՆԵՐԸ ԵՒ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈՂՆԵՐԸ (Ա. Ղարեբեան և Գ. Ն.) պետ կրատ, Երևան, 1935, 8°, էջ 72, մէկ օրինակ (Նուէր պետ կրատէն):

ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ, հանդէս Կայքէն և առուերէն, Ա. պրակ, գիւղ կրատ, 1935, 8°, էջ 171, մէկ օրինակ (Նուէր պետ կրատէն):

ՄԵՂՈՒԱՐՈՒԾԱԿԱՆ, գիտական փոքրք, գիւղ կրատ, Երևան, 1935, 8°, էջ 104, մէկ օրինակ (Նուէր պետ կրատէն):

ԳԻՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ (Լ. Լուսիկեան), Ա. Կատոր, գիւղ կրատ, Երևան, 1935, 8°, էջ 251, մէկ օրինակ (Նուէր պետ կրատէն):